

2483

Ն Պ. ՊՈԼԵՆՅԱ ԳՐԱՏԱՆ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԶԱՆՃԵԱՆ

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ  
ԱՐԴԻ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ՏԱՐՐԱԿՈՆ ԿԱՄ ՆԱԽՆԱԿԱՆ ԲՆԹԱՑՔ

- 77 ԿԱՆՈՒ  
204 ՀՐԱՀՈՒԳ  
24 ԸՆԹԵՐՑԱԿՄ  
47 ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ  
25 ՊԱՏԿԵՐ

491.99-5

9-14



Ա. ՊՈԼԵՆՅԱ

ԴՐՈՒՅԵԻՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

1911

2010

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Պ. ՊԱԼԵՆՅ ԳՐԱՏԱՆ

191-99-5 ՅՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԶԱՆՃԵԱՆ

9-14

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ  
ԱՐԴԻ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ՏԱՐՐԱԿՈՆ ԿԱՄ ՆԱԽՆԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

- 77 ԿԱՆՈՆ  
204 ՀՐԱՀԱՆԳ  
24 ԸՆԹԵՐՑՈՒՄ  
17 ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ  
25 ՊՈՏԿԵՐ



Կ. ՊՈՂԻՄ  
ԳՐԱՏԱՆ Պ. ՊԱԼԵՆՅ

1911

## ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ

Մեր Արդի Հայերէնի Քերականութեանց  
Տարրական դասընթացի յատուկ գիրքը Տար-  
րական կամ Նախական դասարաններու հա-  
մար իից մը ընդարձակ նկատուած զղաղով,  
հարկ համարեցինք նոր խմբագրութեամբ  
պատրաստել ներկայ համառօս գիրքը որ իր  
դիւրուսոյց ընթացիով եւ ծառաղով կը յու-  
սանք թէ պիտի համաձայնի նախնական դա-  
սարաններու տարողութեան:

40255-սի.



24353-61

12002

# ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ



ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ ՏԱՐԵՐԸ

Գլխազիր

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ  
Ճ Մ Յ Ց Ն Շ Ո Չ Պ Ջ Ո Ս Վ Ճ Տ Բ Յ  
Ի Փ Ք Օ Ֆ

Բոլորզիր

Մ Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ  
Ճ Մ Յ Ց Ն Շ Ո Չ Պ Ջ Ո Ս Վ Ճ Տ Բ Յ  
Ի Փ Ք Օ Ֆ

Եեղազիր

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ  
Ճ Մ Յ Ց Ն Շ Ո Չ Պ Ջ Ո Ս Վ Ճ Տ Բ Յ  
Ի Փ Ք Օ Ֆ

## ԴԱՍ. — ԼԵԶՈՒԻՆ ՏԱՐՅԵՐԸ

1. — Բողոք մարդիկ միեւնոյն լեզուն չեն խօսիր . ա-մէն ազգ իրեն յատուկ լեզուն ունի :

2. — Հայերը կը խօսին հայերէն որ իրենց մայրենի լեզուն է :

3. — Հայ լեզուի Քերականութիւնը կը սորվեցնէ հայերէնը անսխալ խօսիլ և գրել :

4. — Գրելու և խօսելու համար կը գործածուին բառեր . այսպէս՝ երբոր ըսենք «գարուն եկաւ», կը գոր-ծածենք երկու բառ . գարուն և եկաւ:

5. — Բառերը կը կազմուին ձայներէ . այսպէս՝ զա-րուն բառը կազմուած է հինգ ձայներէ, զ-ա-ր-ու-ն:

6. — Մէկ կամ աւելի ձայներ երբոր մէկ հնչումով կ'արտասանուին, վանի կը կազմին . այսպէս՝ ձի մէկ վանկ է . դա-րակ երկու վանկ է, ա-դա-շանի երեք վանկ է :

7. — Զայները զրելու նշանները կը կոչուին տառ կամ զիր:

**Հարցարան.** — Թուրոր մարդիկ միեւնոյն լեզուն կը խօսին. — Հայերը ի՞նչ լեզու կը խօսին. — Հայ լեզուի քերականութիւնը ի՞նչ կը սորվեցնէ. — Խօսելու եւ զրելու համար ինչե՞ր եր զործած-ուին. օրինակով բացատէ՛. — Ի՞նչ է վանկը. օրինակներով բա-ցատրէ. — Ի՞նչ է տառ կամ զիրը:

**Հրահանգ 1.** — Օրինակեցէ՛ր հետեւեալ բառերը, իւրաքան-չիւրին առջեւ զրելով մէ բանի՞ ձայնէ բաղկացած է:

Վարդ, սիւն, գունէ, շնորհ, հրեշտակ, գրաւեղան, պայտ, հնոց, մեսաղ, պարանց, արիւն, սուրհանդակ, զիտուրիւն, հիա-ցուր, հայ, հաւայածոյ, յանդիմանուրիւն, հսկայ, զուարք, արե-ւելի, հաշիւ, նշանաւոր, լոյս:

**Օրինակ.** — Վարդ, 4 ձայն. — սիւն, 3 ձայն. — հսկայ, 4 ձայն եւն:

## ԸՆԹԵՑՈՒՄ. — ԲԱՐ. Ա. ՇԱԿԵՐՏԸ

Վահ բամ եօ թը տա րե կան է : Շատ լաւ կրր-նայ խօ սիլ : Ա. մէն օր գոյ րոց կ'եր թայ : Ար դէն խսկ գփ տէ կար դալ իր ըն թեր ցա բանին սի րուն պատ մու թիւն ներ ըը : Գիր գ բե լու տլ ս կը տու : Վահ բամ ս տու զիւ բա-րի տ չա կերտ մըն է : Գալ րու ցին և դու սեր րուն տուած է իր բուլոր ու-շա զրու թիւնը : Իր դատ տի տ բակին ու ծ նող քը գոն են իր մէ :



Խօսակցուք Ա. — Վահրամ բանի՞ տարեկան է. — Տարուան մէջ բանի՞ օր կայ, բանի՞ ամիս, բանի՞ շաբաթ. — Վահրամ խօսիլ զիտէ՞. — Ամէն օր մէր կ'երթայ. — Վահրամ կարգալ զիտէ՞. — Ի՞նչ կը կարդայ. — Վահրամ զըլ ալ զիտէ՞. — Դիելու համար ի՞նչ բա-ներ պէտք են. — Վահրամ ի՞նչպիսի աշակերտ մըն է. — Ի՞նչ բա-ներու ոտւած է ուշաղրութիւնը. — Որո՞նք զո՞ն են իրմէ:

**Հրահանգ 2.** — Կարդացէ՛ր վերի հատուածը՝ վմնկերու բա-ժանուածները զզացնելով, յետոյ զատ զայտ ցոյց տուէր պարունա-կած բառերը:

**Հրահանգ 3.** — Օրինակեցէ՛ր հետեւեալ բառերը.

Մէկ վանկով, մաներ

Շուն, յարդ, լու, սեր, շատ, հաւ, խանդ, փայտ, մեղր, ծայր: Երկու վանկով, բաներ

Գնդակ, մամուլ, համակ, աւազ, կարիճ, բանակ, գազան, զեղարդ, բակոյկ, ժամեկակ, տսեան, մշակ:

Երեք վանկով բաներ

Աշտարակ, յիշատակ, մանանայ, բարեկամ, ուսուցիչ, ապա-կի, բանկագին, ճառագայր, տարակոյ, յափեսեան, շինուրիւն:

**Հրահանգ 4.** — Վերի բառերը բարձրածայն կարդացէ՛ր, վանկերն իրարմէ անջատաբար արտասանելով:

**Օրինակ.** — Մա-մուլ, յիշա-տակ, եւն:

## ԴԱՄ. — ԶԱՅՆԱՒՐ ԵՒ ԲԱՂԱՁԱՅՆ ՏԱՌԵՐ

8.—Տառերէն մէկ քանիները պարզ ձայներ են և  
ինքնին կը հոլովուին։ Ասոնք են  
տ, ե, է, ը, ի, ո, օ։

Այս տառերը ձայնաւոր կը կոչուին։

9.—Ծատ մը տառեր առանձին չեն կրնար ձայն տալ,  
այլ այս ձայնաւորներէն մէկուն միանալու են որպէսզի  
հնչուին։ Ասոնք են

բ, դ, գ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, չ, ձ, ղ,  
ճ, մ, ն, շ, չ, պ, ջ, ո, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ։

Այս գիրերն ալ բաղաձայն կը կոչուին։

10.—Յ և ւ տառերն ալ գործածութեան պարագայն համեմատ երբեմն ձայնաւոր են, երբեմն բաղաձայն։ Ասոնք ալ կես ձայնաւոր կը կոչուին։

Այսպէս՝ յ տառը լիս բառին մէջ ձայնաւոր,  
յանգ բառին սկիզբը բաղաձայն է։ ւ տառը հիւր բառին  
մէջ ձայնաւոր, բաևուր բառին մէջ բաղաձայն է։

**Հարցարան.**—Ո՞ր տառերը ինքնին կը հնչուին. —Ասոնք ի՞նչ  
կը կոչուին. —Ո՞ր տառերը առանձին չեն կրնար հնչուիլ. —Ասո՞նք ի՞նչ  
կը կոչուին. —Ո՞ր տառերը կէս ծայնաւոր են. օրինակնի՛ր տուր։

**Հրահանգ 5.**—Օրինակիցէ՛ր հետեւեալ բառերը, յետոյ կարգացէ՛ք զանոնք, վանկերն իրարիէ անջատաբար արտասանելով։

ՑՈՐԾ ՎԱՆԿՈՎ, ԲԱՌԵՐ

Զիւնածաղիկ, եփիսկուպոս, եկեղեցի, մատենազիր, շարախալաց,  
եւեսկոխան, վաւերական, բարեկենդան, խնամակալ, կանոնաւոր։

ՀԻՆԳ ՎԱՆԿՈՎ, ԲԱՌԵՐ

Մատենադարան, աշխարհագուրիմ, բամախրական, մտաւ-  
րապէս, անձնագոհուրիմ, սուրագանեցուած։

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱԶԿԵՒ ԸՆԿԵՐԸ

Յա կո բիկ իմ ըն կերս է։ Մեր տու նին քով կը  
բնա կի։ Յա ճախ մէկ-  
տեղ կը խա զանք։ Ան-  
ցած օր ին ծի խա զա-  
լիք ներ նուի բեց. ե բէկ  
ալ իր շ ան չա նը վախ  
տ ուսու ին ծի։ Շ քեղ  
գիրք մը ու նի ո բուն  
պաս կերնե ըը կը ցու-  
ցնէ ին ծի։ Երբ գպ լոց  
եր թսնք կը բու նէ իմ ձեռ քէս, իմ կո զո վս տա նե-  
լու կ օգ նէ, և ե թէ յար ձա կում մը ըլ լայ վ բաս,  
դիս կը պաշտ պա նէ։



**Խօսակցուքին. — Ո՞վ է ընկերդ. — Ո՞ւր կը բնակի. — Միա-  
սին ի՞նչ կ'ընէք. — Ի՞նչի՞ր տուաւ թեզի անցած օր եւ երէկ. — Ի՞նչ  
խալախիներ զիտէք. — Յակորիկի ի՞նչ ունի. — Անոր զիրտին մէջ ին-  
չի՞ր կան — Դպրոց երթալու ատեն Յակորիկի ի՞նչ օգնութիւններ  
կ'ընէ թեզի. — Յակորիկի ի՞նչպիսի ընկեր մըն է։**

**Հրահանգ 6.**—Կարգացէ՛ք վիրի հատուածը եւ պարունակած  
բառերուն բանեկա՞ն վանկէ, բաղկացած ըլլալը որոշեցէ՛ք բերանացի։

**Հրահանգ 7.**—Հետեւեալ բառերուն ձայնաւոր եւ բաղաձայն  
տառերը որոշեցէ՛ք բերանացի։

Բանէ, զազար, դրօշակ, զեկի, բակ, մխոր, լարան, խորխորա,  
ծովակ, կրօնի, հրաման, ձող, ձամանչ, մնոյի, նսեմ, շողակն, չար,  
սիստակ, չերմ, ուսիս, սառ, վերի, տաշ, լմբիշ, ցանց, փափա։

**Հրահանգ 8.**—Բերանացի որոշեցէ՛ք թէ հետեւեալ բառերուն  
մէջ յ եւ ւ ձայնաւոր են թէ բաղանայն։

Գայշ, յարշ, հուր, բաւական, դոյն, դոյական, մեծայարգ,  
փայտ, այլր, հարաւ, յեսան, խոյ, հայ, գարւոս, հաշիւ։

**Հրահանգ 9.**—Հետեւեալ բառերուն սկիզբը մէյմէկ բաղա-  
ձայն աւելցնելով նոր բառեր կազմեցէ՛ք ու զբեցէ՛ք։

Աղ, անձ, ակ, եղ, այր, եղ, ես, իր, ով, որդ, ոդ, արօ։

### ԴԱՄ.—ԽՕՍՔ ԵՒ ԻՐ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

11.՝ Արեւ բառ ինքնին ամբողջ մտածում մը չի կրնար արտայայտել . օրինակ՝

Վարդ բառ մըն է որ կը նշանակէ ամէնուս ծառոթ հոտաւէս ծաղիկը, բայց երբ վարդին վրայ բան մը խորհիմ և յայտնել ուզեմ, պէտք է որ քանի մը բառեր քովէ քով դնեմ և ըսեմ.

«Ծաղիկներուն մէջ վարդը շատ կը սիրեմ» :

12.՝ Քանի մը բառեր իրարու քով դնելով ալ դարձեալ իմաստ մը չի յայտնուիր, եթէ բառերն ուզիլ շարուած չեն . օրինակ՝

Եթէ ըսենք «Չորս ունի տարի եղանակ», ասիկա խօսք չըլլար, որովհետեւ իմաստ մը չի յայտներ, բայց երբոր բառերուն շարքը շիտինք և ըսենք՝ «Տարին չորս եղանակ ունի», այն ասեն իմաստ կուտայ:

13.՝ Երբոր քանի մը բառեր ուզիլ շարքով իրարու քով դրուած են ամբողջ մտածում մը յայտներւ համար, կը կոչուին խօսի:

**Հարցարան.**—Մէկ բառով ամբողջ մտածում մը կրնա՞յ արտայայտուիլ.՝ Օրինակով մը բացառէ՛.՝ Բաւերն իրարու՞թով դնելով իմաստ մը չի՞ յայտնուիր.՝ Ուրեմն ի՞նչպէս կը յայտնուի.՝ Օրինակով մը բացառէ՛.՝ ի՞նչ է խօսրը:

---

**Հրահանգ 10.**—Հետեւեալ բարածայններուն մէջտեղը մէյմէի ծայնաւոր դնելով բառեր կազմոցէ՛ թւ զբեցէ՛ թ:

Գ—զ, ս—դ, գ—՛, լ—ր, խ—ս, ծ—ն, հ—ւ, ձ—զ, ճ—ր, մ—ս, ն—ր, շ—դ, ց—դ, չ—ր:

**Հրահանգ 11.**—Հետեւեալներուն սկիզբի բարածայնները փոխելով նոր բառեր կազմոցէ՛ թւ զբեցէ՛ թ:

Փող, բամակ, հայր, բուր, բուն, մարախ, բոյլ, լայն, շիտակ:  
Օրինակ.՝ Փող՝ հող, եւն:

### ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ.՝ ԹԱՅԵՒ ՊԶՑԻՆ ԵՄ

Ես ծնողքին ի՞նչ ընել կրնայի,  
Դեռ շատ պղտիկ եմ, ոհ, գեռ շատ պղտիկ . . .  
Բայց ահա թէ ի՞նչ կ'ըսէ իմ սրտիկ.  
— Պիտի սիրեմ յոյժ մայրիկն իմ բարի,  
Կրնամ զինք սիրել թէեւ եմ պղտիկ:

Ու գեռ աւելի ի՞նչ կրնայի ես,  
— Սա թէ դպրոցին մէջ ուր եմ այժմիկ  
Ըլլալ հնագանդ, խելօք, հանդարատիկ  
Ու միշտ ուշաղիր դասերոււս: Այսպէս  
Կրնամ ես ըլլալ, թէեւ եմ պղտիկ:

### 1. ՈՍ.ԴԻՇՊՈՆ

**Հրահանգ 12.**—Հետեւեալ նշանակութիւնները տուող բառեր գտնելով ըսէ՛ թէ ի՞նչ կը կոչուի

Սյն որուն այլի չի տեսներ, որուն ականչը չի չեր, որ թեաւ չի կրնար խօսիլ, որուն մեկ ոոյր կարձ հ, որուն ծնողը մեռած հ, որուն զուտը մազ միայ, որուն կրնակը դորս ցցուած հ, որուն հասակը շատ կարձ հ, որուն ամուսինը մեռած հ:

**Հրահանգ 13.**—Հետեւեալ բառերէն յարմարաւորներով լրացուցէր վարի խօսքերը:

Դարբինը, ժամապործը, սպարդիը, կօշխակարը, չուշիակը, ըսրուտը, դերձակը, փայտահատը, թենհակիլը :

. . . կօշիկ կը կարէ: . . . ժամացոյց կը շինէ: . . . կղպանի կը դարբնէ: . . . զիրֆ կը սպէ: . . . հագուս կը կարէ: . . . թեն կը կրէ: . . . փայտ կը կտրէ: . . . հողէ ամսաներ կը շինէ: . . . կերպաս կը զործէ: ]

**Հրահանգ 14.**—Օրինակիցէ՛ թիւտազայ բառերը՝ վանկերը զատելով իրարմէ օրինակին պէս:

Գրոխ, այժ, իիր, թերամ, կակ, այս, ծոծրակ, ականչ, բազուկ, ուս, ձեռի, սամոխ, որովայշ, սրուեժ, ազդր, անոր, ոսի:

**Օրինակ.**—Գ—տոխ, եւն:

## ԴԱՍ.—ԽՕՍՔԻՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

14.—Խօսքը կրնայ ըլլալ թերանացի և գրաւոր:

15.—Բառ մը կամ խօսք մը զրելու ատեն պէտք

է ուշաղիր ըլլալ որ սխալ չդրուի. օրինակ՝

Քիւժոր թասը չի ժիղավ

Այս խօսքը սխալ գրուած է. ուղիղն է հետեւեալը.

Գրիզոր դասը չգիտցաւ:

16.—Բառերն ու խօսքերը ուղիղ զրելու կանոնին կը սուխ ուղագրութիւն:

17.—Գրաւոր խօսքի մէջ կանոն է բառերը մէյմէկ քիչ իրարմէ հեռու գրել որպէսզի իրարաւ չխառնութին:

18.—Խօսք մը զրելու սկսած ատեն առաջն գիրը պէտք է գլխագիր գրել:

19.—Երբոր խօսքը վերջանայ, վրայէ վրայ սասպէս (։) երկու կէտ կը դրուի որ կը կոչուի վերջալիկ. օրինակ՝ թշուառ կ'ըլլայ այն մարդը որ չաշխատիր :

**Հարցարան.**—Խօսքը բանի՞ տեսակ է.—Բառ կամ խօսք մը զրելու առեն ի՞նչ բանի պէտք է ուշաղիր ըլլալ. — Ի՞նչ է ուղագրութիւնը. — Դրաւոր խօսքի մէջ բառերը ի՞նչպէս պէտք է զրել զրութիւնը. — Դրաւոր խօսքի մէջ բառերը ի՞նչպէս պէտք է զրել. — Խօսքի մը առաջն զիրն ինչպէս կը զրուի. — Երբոր խօսքը վերջանայ ի՞նչ նշան կը դրուի: Գրէ՛ արտօղ խօսք մը:

**Հրահանգ 15.**—Հետեւեալ խօսքերն ուղիղ շարքի վերածելով զրեցէ՛ք, զնելով նաեւ զիսազերն ու վերջակէտները:

բոյսերուն օցսակար անձեւը և

շաս կամ մէջ անտառին ծառեր

փուշ վարդը ունի


և աղի չուրը ծովուն

տղան իւրացի կը սիրուի ծնողին իւ

և և և այսօր

## ԸՆԹԵՑՈՒՄ. — Ա. ՇԽԱՎԵՐԻ ԹԻՒՆ, Բ

Աշխարհի մէջ ամէն ոք կ'աշխատի: Նայեցէ՛ք ձեր չորս զին. ահա՛ երկրագործը կը հերկէ հողը, եղերը կը քաշեն արօրը, հովիսը կ'արածէ ոչխարհները, շունը կը հոկէ հօսին վրայ, մեղուն հիւթ կը քաղէ ծաղիկներէն, հանգագործները կը փորեն գետնը, նաւասավանները կը առան ծովուն վրայ, հացագործը կ'եփէ մեր հայը, դերձակը կը կարէ մեր հագուստը, կօշկակարները կը կարէն մեր կօշկները, որմնաղիներն ու հիւմները կը շինեն մեր առւները, ուստուցիչները ձեզի դաս կուտան: Դուք ալ աշխատեցէ՛ք, աղա՛ք, աշխատութիւնը աշխարհի օրէնքն է:



**Խօսակցութիւն.**—Աշխարհի մէջ ամէն ոք ի՞նչ կ'ընէ. — Երկրագործը ի՞նչ կ'ընէ. — Եղիսէ յօվի՞ւը, շո՞ւնը, մեղո՞ւն, հանգագո՞րծը, նաւասավանները, հացագո՞րծը, դերձա՞կը, կօշկակա՞րը, որմնաղիներն ու հիւմնները, ուստուցիչները . . . : Դուք ալ ի՞նչ պարտիք ընել. — Աշխատութիւնը ի՞նչ է:

**Հրահանգ 16.**— Օրինակիցէ՛ք վերի հատուածը եւ խօսքերն իրարիէ զատեցէ՛ք ուղանյացա զիծերով:

**Հրահանգ 17.**— Ուսուցին թելսզըռութեամբ ուղագրեցէ՛ք նոյն հատուածը:

**Հրահանգ 18.**— Օրինակին պէս խօսքեր կազմելով զրեցէ՛ք, խորհենով հետեւեալ բառերուն վրայ:

Շերամ եւ մետախ, մեղու եւ մեղր, հաւ եւ հաւիկիր, սարդ եւ ուսայն, կով եւ կար, ուրասունի եւ խաղով:

**Օրինակ 1.**— Շերամը մետախ կ'արտադրէ:

**Հրահանգ 19.**— Դարձեալ խօսքեր կազմեցէ՛ք, խորհենով հետեւեալ բառերուն վրայ:

Արեցակ, կրակ, պարտեզ, շուկայ, դեղձ, մատիս, պայուսակ:

**Օրինակ 1.**— Արեցակը ծագեցաւ. շուկային բույր զնեցի, եւմ:

## ԴԱՍ.—ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ ԵՒ ԱԾԱԿԱՆ

20.—Խօսքը կազմող բառերը տեսակ տեսակ են և քերականութեան մէջ զատ զատ անուններով կ'որոշուին:

21.—Մանձի, կենդանիի, բոյսի և իրերու անունները կը կոչուին անուն կամ զոյական. օրինակ՝

Ղարդան, մայր անձի անուն են և գոյական են

Զի, մրցիւն կենդանիի » » » »

Սոխ, ցորեն բոյսի » » » »

Սրոռ, բան իրի » » » »

22.—Երբոր անձի մը, կենդանիի մը կամ իրի մը ի՞նչպէս ըլլալը հասկցնել ուղենք, անոր անունն քով կը

դնենք ուրիշ տեսակ բառ մը որ կը կոչուի ածական. օր՝

Ծոյլ տղայ, ի՞նչպիսի տղայ — ծոյլ

Չար կասու — կասու — չար

Կարմիր վարդ — վարդ — կարմիր

Անոյշ կաթ — կաթ — անոյշ

Այսուեղ ծոյլ, չար, կարմիր, անոյշ բառերն ածական են, որովհետև իրենց քովի գոյականներուն ի՞նչպէս ըլլալը կը հասկցնեն:

**Հարցարան.**—Խօսքը կազմող բառերը մէջ տեսակ են թէ թատ. — թէր տեսակ բառերուն կ'ըստի անուն կամ զոյական. օրիշատ. — թէր տեսակ բառերուն կ'ըստի անուն կամ զոյական. օրիշատ նախներ տո'ւր. — Գոյականին ի՞նչպէս ըլլալը հասկցնելու համար ի՞նչ բառ կը դնենք քովը. օրինակներ տո'ւր ածականի:

**Հարհանակ 20.**—Օրինակիցէ՛ր հետեւեալ անունները, կէտերուն տեղ աւելցնելով թէ ի՞նչի՞ անուններ են անոնք:

Հայր, մայր, յոյր, կորայր, մանչ, աղջիկ, մամ, պապ, հօրանյոր, մօրանյոր, մենի, հօրեղայր, մեռորդի, զաւակ, բռն . . . . . անուններ են:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՐ ԴԱ.ՍՍ.ԱՐԵՎ.ՀՀ

ՄԵՐ դասարանին մէջ կան նասարաններ և սեղաններ աշակերտներուն համար, դրասեղան մը և արող մը ուսուցչին համար, երկու սեւ տախտակներ՝ վարժութիւններու յասուուկ, և բարձր դարակ մը որ շատ զիրշեր կը սպառանակէ: Կան նաև պատերուն վրայ կախուած զարհաններ և մեծ պատկերներ որոնցից մին կը ներկայացնէ ձերւմայ ոյիսարներուն հօտ մը զետակին եղեքքը՝ ջուր խմելու վրայ, երիտասարդ հոլիսիլ հոն ծառի մը տակ նասած, շումն ալ քողիկը:

**Խօսակցութիւն.** — Բաէ՛ր, ի՞նչ կարասիներ կը տեսնէր ծեր դասարանին մէջ. — ի՞նչ բանի կը ծառային անոնք. — Պատերուն վրայ ինչե՞ր կը տեսնէր:

**Հրահանգ 21.**—Եերանացի որոշեցէ՛ր վերի հատուածին շեղագիր բառերուն գոյական կամ ածական ըլլալը:

**Հրահանգ 22.**—Ուսուցին թէլազդութեամբ ուղագրեցէ՛ր մասեր նոյն հատուածէն:

**Հրահանգ 23.**—Գրեցէ՛ր հետեւեալ անունները, կէտերուն տեղ աւելցնելով թէ ի՞նչի՞ անուններ են անոնք:

Զի, էշ, զորի, ուղի, արջ, ալուս, տոխծ . . . . անուններ են:

Սոխ, մսուր, զպուր, շղզամ, րովիկ, պրա . . . . անուններ են:

Սրոռ, մեղան, դարակ, հացիկի, բազմոց . . . . անուններ են:

**Հրահանգ 24.**—Բաէ՛ր թէ ի՞նչ կը կոչուի

Այն անձը որ հիւանդ կը բուժէ, որ հաւ կը փառէ, որ չկեցէ կը կոսուցնակ թէ ի՞նչի՞ անուններ են անոնք:

Այն կենդանին որ բարդ կրտայ, որ արօր կը բաշէ, որ մակ կը բունի, որ ովասերներ կը զիշտէ, որ զիշեմներ կը խօսի:



ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ.—ՍԻՐԱԾՆԵԵՐԱ

Կը սիրեմ մայրիկն անուշ, խելացի  
Որ կուտայ ինծի համբոյրներ հազար,  
Եւ որ ա՛յնքան շուտ կը ներէ ինծի  
Ամէն անդամ որ ըլլամ քիչ մը չար:

Կը սիրեմ հայրիկն որ միշտ կ'աշխատի  
Շահերու համար մեր հացն ու պարէն,  
Եւ որ խոնջէնքն իր մոռցած՝ կը ժամփի  
Նոր բարենիշ մը երբ յանձնեմ իրէն:

Կը սիրեմ նաև իմ բարի մեծ մայր  
Որ գիտէ սիրուն հէքեաթներ առատ,  
Ինչպէս նաև իմ աղնիւ մեծ եղբայր  
Որ իմ դասերուս միշտ կուտայ իրատ:

I. ԴՐՈԴՆԵՐ

**Հրահանգ 25.**—Ըսէ՛ք թէ ի՛նչ կը կոչուի  
Այն բոյսը որևէ մանած կը շինեն, որով ալիւր կը պատրաս-  
թէն շաբար կը հանեն, զոր կը ծինեն, որ սիխոն կ'արտադրէ:

Այն առաքրան որով հաց կը կրտեն, որով երկար կը ծեծեն,  
Որով բան մը կը կրտեն, որով ապար կ'ուտեն, որուն մէջ զինի կը  
դիմեն, որով կար կը կարեն:

**Հրահանգ 26.**—Հետեւեալ բառերը օրինակեցէ՛ք, ստոր-  
գելով ածականները :

Բարակ գրիչ, աղոտ հազուս, խելօֆ տղայ, սիրելի մայր, շայն  
համբայ, կակուր բառձ, պատար կով, բարի Ասուած, յանան էշ,  
Սոգեկցիկ տուն, կապոյ երկինք, ապուշ աշակերտ, մատնիչ Յուղա,  
Սուղուն իմաստուն :

**Հրահանգ 27.**—Վերի զոյական-ածականներով խօսքեր կազ-  
մեցէք օրինակին պէս:

Օրինակ.—Դրիչը բարակ է, եւն:

ԸՆԹԵՑՈՒՄ.—ԶԻՆ ԵՒ ԷՇԸ

Զին և էշը բեռցուած՝ միամին ճամբայ կ'երթային:  
Իշուն բեռը ծանր էք, յոզնեցաւ և զժուարաւ կը քա-  
լէր: Անիկա դիմեց իր ընկերոջ՝ ձիուն և ըսաւ: «Զի՞  
եղբայր, քիչ մը օգնէ՛ ինծի, բեռս ծանր է, չեմ կըր-  
նար տեղը հասցնել»: Զին չուղեց օգնել: Քիչ վերջ էշը  
յոզնութենէն գեախն ինկաւ և սատկեցաւ: Տէրը իշուն  
բեռը և մորթը բեռցուց ձիուն վրայ: «Վայ ինծի, մը-  
տածեց ձին, չուղեցի քիչ մը օգնել իշուն, հիմա թէ՛  
ամբողջ բեռը, թէ՛ անոր կաշին պիսի տանիմ»:

**Խօսակցութիւն.** — Զին եւ էշը ո՞ւր կ'երթային. — Բեռ ու-  
նէին. — Իշուն բեռը ի՞նչպէս էք. — Էշը ի՞նչ եղաւ. — Էշը որո՞ւ զի-  
մեց եւ ի՞նչ ըսաւ. — Զին օգնեց իշուն. — Ի՞նչ պատահեցաւ իշուն.  
— Տէրը ի՞նչ ըրաւ իշուն բեռը եւ մորթը. — Զին ի՞նչ մտածեց. —  
Ամէն մարդ պարտակա՞ն է օգնել իր ընկերին. — Ինչո՞ւ համար:

**Հրահանգ 28.**—Հետեւեալ անունները յաջորդող ածականնե-  
րուն բով զրէ՛ք, յարմարութեան համեմատ:

**Պոյտկաններ.**—Անտառ, արեւ, ետիննչ, լեռ, երախայ, դա-  
շոյն, ևլեւ, խմոր, հով, աղամանդ:

**Ս.ծականներ.**—Պայծառ, բարձր, սուր, փայտուն, կանանչ,  
սասիկ, լնեղարձակ, կակուզ, կրոր, փորդիկ:

**Հրահանգ 29.**—Հետեւեալ անձի անուններով լրացուցէ՛ք եւ  
զրեցէ՛ք վարի խօսքերը:

Զօրապետը, երկարազործը, հիւսելը, յահանան, զինագործը:  
. . . տուն կը շինե. — . . . զինուորթերուն կը հրամայէ. —

. . . պատրագ կ'ընէ. — . . . զեմի կը շինե. — . . . երկար կը ծեծէ:

**Հրահանգ 30.**—Հետեւեալ կենդանիի անուններով լրացու-  
ցէ՛ք եւ զրեցէ՛ք վարի խօսքերը :

Մարդը, էշը, ձիմ, տխակը, մրցիւնը, պլծակը, բուն: . . .  
կը դարձայիշ. — . . . կը խայրէ. — . . . կը զոայ. — . . . մանձ կ'որսայ. — . . . զիշերային բոյսուն է. — . . . պարէն  
կ'ամբարէ. — . . . կատը կը յաշ:

## ԴԱՍՈՒԿ ԵՒ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒՆ

23.—Հասարակ կը կոչուին այն անունները որոնք միեւնոյն տեսակէ ամէն անձի, կենդանիի, բոլոր և իրենան արուելի . օրինակ՝

Մարդ, հայ, ձի, ծաղիկ, զիրգ

Ասոնք հասարակ անուն են զի ամէն մարդու, մարդ, ամէն հայու՝ հայ, ամէն ձիու՝ ձի, ամէն ծաղիկի՝ ծաղիկ և ամէն գիրքի՝ զիրք կրնանք ըսել:

24.—Յատուկ կը կոչուին այն անունները որոնք մասնաւոր անձերու կամ իրերու կը արուեն իրենց նըմաններէն որոշելու համար զանոնք . օրինակ՝

Դաւիթ, Կարին, Եվլուա

Ասոնք յատուկ անուն են, որովհետեւ շատ անձերու, քաղաքաներու, գետերու մէջէն կ'որոշեն Դաւիթը, քաղաքաներու, գետերու մէջէն կ'որոշեն Դաւիթը, արին կոչուած քաղաքը, Եփրատ կոչուած անձը, արին կոչուած քաղաքը, գետը, զի ամէն անձի Դաւիթ, ամէն քաղաքի Կարին, ամէն գետի Եփրատ չի կրնար ըսուիլ:

25.—Յատուկ անուններուն առաջին զիրը գլխազիւր կը դրուի:

**Հարցարան.**—Որո՞նց կ'ըսուի հասարակ անուն. օրինակներուն եւ բացատրէ. —Որո՞նց կ'ըսուի յատուկ անուն. օրինակներուն եւ բացատրէ. —Ուրեմն անունը բանի՞ տեսակ է. —Յատուկ եւ բացատրէ. —Ուրեմն անունները պահանջութէն կը գրուի:

**Հրահանգ 31.** — Հետեւեալ հասարակ անունները անձի՞ կենդանիի՞ թէ իրի անուններ են. որոշեցէ՛ր բերանացի օրինակին պէս:

Գորս, զինուր, կարապ, հովիտ, նաւասի, ծիծեռնակ, շղիկաւ, խարովի, աշտարակ, դուռ, ջան, ուսրէ, բազաւոր, ուսիկան, խունի, վազր, թժիշի, մանուշ, տուփ, հովանոց, ցիհանկիր, աւել, աւելածու, շևշէ, պայուսակ:

**Օքինակ.**—Գորս, հասարակ անուն կենդանիի:

Զինուր, հասարակ անուն անձի, եւն:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԻՄ ԸՆԹԱՆԻՔԸ

Ես ունիմ հայր, մայր, եղբայր մը և երկու քոյրեր: Ունիմ նաև մեծ հայր և մեծ մայր: Եղբայր Գէորգը հայրիկիս հետ կ'աշխատի գործարանին մէջ. մայրիկս ալ տունին գործերը կը հոգայ, ձերմակեղէնները՝ կը լըւայ, կ'արդուկէ, մեր ճաշերը կը պատրաստէ: Քոյլա Յուլիանէն մայրիկա կ'օգնէ: Մեր տունը Բերա է: Ես Նարեկեան դըպրոցը կ'երթամ պրակի քրոջն Մարիին հետ:



**Խօսակցութիւն.**—Որո՞նք են ծեր ընտանիքին անդամները. —Ըսէ՛ր անոնց անունները. —Ի՞նչ է ծեր ընտանիքին անունը. —Մեծ հայր կամ մեծ մայր ալ ունի՞ր. —Ի՞նչ կ'ընէ ծեր հայրը. —Ի՞նչ կ'ընէ ծեր մայրը. —Ո՞նչ կ'ընէն ծեր եկայրներն ու բայրները. —Ո՞ւր կը բնակիք. —Ի՞նչ պարտքի ունիք ծեր ծնողին հանդէպ:

**Հրահանգ 32.**—Օրինակեցէ՛ր վերի հատուածը, ստորագծելով յատուկ անունները:

**Հրահանգ 33.**—Հետեւեալ յատուկ անունները անձի՞, երկիրի՞, քաղաքի՞, գետի՞ թէ լիբան անուններ են, որոշեցէ՛ր բերանացի օրինակին պէս:

Յիսուս, Գևորգիա, Մասիս, Մովսես, Դամուր, Վան, Ամասիա, Վահագն, Աղիմոս, Թուրբիա, Ալիս, Ֆրանսա, Ալբանա:

**Օքինակ.**—Յիսուս, յատուկ անուն անձի.

Գևորգիաս, յատուկ անուն երկիրի, եւն:

**Հրահանգ 34.**—Դիտցէ՛ր Ալ, ուր կը գտնուին հետեւեալ առարկները:

Մահմադաղը, արողը, մեղանը, դարակը, հայելիմ, չեմոնցը:

Դգաղը, պատառամաղը, դանակը, կարսե, պեսակը, զաւարը:

Գրիգը, գրակաղը, կաղամարը, մատիսը, սետակը, զիրը:

**Հրահանգ 35.**—Այս վերի անունները յատուկ են թէ հասարակ. որոշեցէ՛ր բերանացի:

## ԴԱՍ.—ԳՈՅԱԿԱՆԻՆ ՅՈՒԾ

26.—Խոսքին մէջ գոյականին խմասար ձշղելու և որոշելու կը ծառային ս, դ, և կամ ը գիրերը որո՞ք անունին ծայրը կը կցուին. օրինակ՝

Գիրժ, զօտի, անորոշ խմասա ունին,  
Գիրխ, զօտի կը նշանակին իմ գիրքս, իմ գօտիս,  
Գիրժ, զօտի » քու գիրքդ, քու գօտիդ,  
Գիրշ, զօտի » այն կամ անոր գիրքը, գօտին:

27.—Սյս ս, դ, և կամ ը գիրերը կը կոչուին յօդ:

28.—Զայնաւոր տառով վերջացող բառերու կը կցուի և յօդը, իսկ բաղաձայնով վերջացողներու՝ ը յօդը. օրինակ՝  
Պատրէ, ուսրէն, դանակ, դանակը:

**Հարցարան.**—Ո՞ր գիրերը անունին ծայրը կը կցուին եւ ինչ-ընթացարան. —Ո՞ր գիրերը անունին ծայրը կը կցուին ի՞նչ համար. օրինակներ տո՛ւր եւ բացատրէ՛. — Այս գիրերը ի՞նչ կոչուին. — Զայնաւորով վերջացող բառերու ո՞ր յօդը կը կցուի, կը կոչուին. — Զայնաւորով վերջացող բառերու ո՞ր յօդը. օրինակներ տո՛ւր:

**Հրահանգ ՅԵ.**—Հետեւեալ խօսքերը լրացուցէ՛ր յարմար յատուկ անուններով եւ զիեցէ՛ր:

Մեր բաղային անունը . . . հ. — Մեր բաղին անունը . . . կ. — Մեր բաղին անունը . . . կ. — Մեր դպրոց կը կրչուի . . . վարժարան. — Մեր եկեղեցին կը կոչուի . . . — Մեր բահասային անունն է . . . — Մեր ուսուցիչն անունն է . . . — Մեր հայրենիքը կը կրչուի . . . :

**Հրահանգ ՅԵ.**—Հետեւեալ զոյականներէն յատուկ եւ հասահիս, պարա, Մարմարա, Պերսու, բուրակ, ամերիկա, Եւրոպ, կիա, խոյ, Ճեղկասան, Պարու, կիրու, ամիս, կաշիկ, թի, Արարիա, ձնի, Տիրազու, Նոյիսի, Էջմիածին, Արևմիս, տաճար, դիակ, Խորեն, Արշակուն, հեղակ, օդապարակ, Ասխա:

**Հրահանգ ՅԵ.**— Վերի անուններուն պէտքին համեմատ քամ և յօդերը կցելով բերանացի կարդացէ՛ր օրինակին պէս:

**Օրինակ.**— Երիսը, պարա, Մարմարա, եւն:

## ԱՐԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՓՈՐՑՐԻԿ Ա. ՊՈՒՇԵ

«Ես չեմ փափաքիր վարժարան  
Կրթող, Կ'ըսէր Տիգրանիկ ձեւով մը խեռ,  
ասնք.

«Ճատ ձանձրալի են զըրկին ու  
կարգալ.

«Պղտիկ քուրիկը թո՛ղ սորիկ  
ասանք»:



«Օ՞ն խարազանլսա, շալէ՛, դարիկ, ու գո՛ւն

«Փուրիկ ձիս, յառաջ, արշաւէ՛ վեր վար,

«Կեցցե՞ն զրօսանք, խաղ ու ցնծութիւն,

«Ես կ'ուզեմ ըլպար շքեղ դօրապար»:

Բայց ըսեմ ձեզի թէ վերջն ի՞նչ եղաւ.

Փուրիկ մրածան քոյրը՝ ոչ շատ ուշ

Սորվեցաւ կարգալ, գրել, հաշուել լսաւ,

Մինչ Տիգրան դարձաւ պղտիկ մի ապուշ:

**Հրահանգ ՅԹ.**—Հետեւեալ խօսքերը զիեցէ՛ր, ստորագծելով յօդ ունեցող զայտանները:

**Հայրս** ու **մայրս** շաս կը սիրեն զիս. — Այս աղջկը հայր, մայր յունի. — Մարդկացին կեանքը կարճ կ. — Զաւեն կարճ կեանք ունեցաւ. — Պրիչչ իմծի տուր. — Ես զրիչ յունիմ. — Այս վարդը կարմիր կ. — ձերմակ վարդ ալ կայ. — Մեր այգին բնելարակ կ. — **Տեսրակի** տեսրակիդ մէս փոխե՞նի. — Ես տեսրակիդ փոխեմ:

**Հրահանգ ՅՕ.**—Հետեւեալ զայտանն-ածականներով օրինակին պէս խօսքեր կազմեցէ՛ր բերանացի:

Կանաչ կաղնի, հաւատարի շուն, բարձր երկինք, անուշ զինի, սեւ ցորչաց, ապերակ կատու, դժբախ հայ:

**Օրինակ.**— Կաղնին կանաչ կ, եւն:

**Հրահանգ ՅՒ.**— Յօդեր կցելով ըսէ՛ր թէ ի՞նչ են հետեւեալ զոյականները:

Ցորեն, գարի, վարսակ, համար, կորնկ, բորիս, ուսպ . . . են:

## ՊԱՅՈՒ. — ԳՈՅՑԱԿԱՆԻՆ ԹԻՒԸ

29. — Խօսքի մը գոյականը իր ձեւին համեմատ կամ միայն մէկ անձի, մէկ իրի խմաստ կուտայ, կամ մէկէ աւելի անձերու և իրերու. օրինակ՝

Վահրամ իր դասը սորվեցաւ,

Վահրամ իր դասերը սորվեցաւ:

Այս խօսքերէն առաջնին մէջ դասը միայն մէկ դասի խմաստ կուտայ, երկրորդին մէջ դասերը մէկէ աւելի դասերու խմաստ կուտայ:

30. — Երբ անուն մը մէկ անձ, մէկ անսառն կամ մէկ իր ցոյց կուտայ, եզակի կը կոչուի. օրինակ՝

Մարդ մը, ոյխար մը, պատուհան մը:

31. — Երբ անուն մը մէկէ աւելի անձեր, անսառն մը կոմմ իրեր կը ցուցնէ, յողնակի կը կոչուի, օրինակ՝  
Մարդեր, ոյխարեր, պատուհաներ:

**Հարցարան.** — Դոյականը միշտ՝ մէկ անձ կամ իր կը ցուցնէ, օրինակինը բացատրէ. — Ի՞նչ է եզակին. օրինակ տո՛ւր. — Ի՞նչ է յողնակին. օրինակ տո՛ւր:

**Հրահանি�գ 42.** — Օրինակից՝ թէ նետեւեալ անունները:

**Եզակի.** — Փայտ, ածուխ, մոխ, բոց, կրակ, մոխիր, վառաւան, փուռ, հնոց, կիծառ, կրականան:

**Եզզակի.** — Փայտեր, ածուխներ, մոխներ, բոցեր, կրակներ, մոխիրներ, վառաւաններ, փուռեր, հնոցներ, կիծառներ, կրականաններ:

**Հրահանիգ 43.** — Բերանացի ըսէ՛ր թէ ի՞նչ տարբերութիւններ կը տեսնէր վերի անուններուն եզակի եւ յողնակի մէջ:

**Հրահանիգ 44.** — Վերի անուններուն թէ՛ եզակի թէ՛ յողնակի ծեւերուն ս, դ, բ յոդերը կցից՝ թէր բերանացի, օրինակին պէս:

**Օրինակ.** — Փայտ, փայտ, փայտը,  
Փայտեր, փայտեր, փայտեր:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԻՄ ՓԱՌԱԽԱՍ

Կնքահայրս տարեգլուխին ինձի պղտիկ փարախս մը բերաւ իրբեւ կաղանդի նուէր:

Անոր մէջ կայ աղօւոր ձի մը  
որ Գոզող կը կոչուի, կով մը  
և իր հորթուկը, երկու ոչխար-  
ներ՝ իրենց սիրուն գառնուկ-  
ներով, և այծ մը իր ուղիկին  
հետ: Սեւ շունը որ Մեսոր կը

կոչուի իմ փոքրիկ հօտս կը պահպանէ: Ես շատ անգամ  
կը խաղամ իմ փարախսին կենդանիներուն հետ և շատ  
կը զուարձանամ:



**Խօսակեցուքիւն.** — Ո՞վ ծեղի փարախս մը նուէր տուաւ. — Ո՞ր ժամանակ նուէր կուտան պղտիկներուն. — Որո՞նք են փարախիդ կենդանիները, տո՞ւր անունները. — Ի՞նչ է հորթը, ի՞նչ է գառնուկը, ի՞նչ է ուղիկը. — Ոչխարի կամ այծի խումբերուն ի՞նչ կ'ըսուի. — Ո՞վ կ'առաջնորդէ հօտերը արածելու. — Ե՛ս նին պաշտօնը ի՞նչ է. — Մարդոց մօտ կամ տուներու մէջ ապրող կենդանիներուն ի՞նչ կ'ըսուի:

**Հրահանիգ 45.** — Օրինակից՝ ով վերի հատուածը եւ յողնակի անունները սրցելով ստորագրեցէ՛ր:

**Հրահանիգ 46.** — Ուստացին թէրաղութեամբ ուղարկեցէ՛ր մասեր վերի հառուածէն:

**Հրահանիգ 47.** — Բերանացի ըսէ՛ր թէ նետեւեալ անունները եզակի են թէ յողնակի:

Սիխակ մը, հաւեր, մերա մը, սանրուխներ, պահառամներ, պայուսակ մը, ձուկեր, կանի, երիշաներ, սիւներ, բայտեր, ցաւազն:

**Հրահանիգ 48.** — Վերի անուններէն յողնակիները եզակի վերածեցէ՛ր:

**Օրինակ.** — Զուկեր, եզակի՝ ձուկ՝ սանրուխներ՝ սանցուխ, եւն:

**Հրահանիգ 49.** — Օրինակից՝ թէ նետեւեալ հօսպերը, շեղազիք եզակի անուններ յողնակիի վերածերու օրինակին պէս:

Եղբայր իր գործը բացուց. — Ո՞ւր կ'երաժ, պարոն. — Մեծի գիւղը պատճանակ. — Սովոր տարի մը Տեւեց. — **Անդանը** վերցուցէ:

**Օրինակ.** — Եղբայր իր գործերը բացուց, եւն:

## ԴԱԼ. —ԳՈՅԱԿԱՆԻՆ ՀՈԼՈՎԸ

32. —Գոյականը իր տաղիք իմաստին համեմատ ու-  
թիւ ձեւեր ալ կ'առնէ . օրինակ՝  
Անօթին հաց կ'ուզէ ,  
Առանց հացի չենք կրնար ապրիլ ,  
Մարդիկ հացով կը սնանին ,  
Հացէ զատ կերակւր ալ պէտք է :

Այս չորս խօսքերուն մէջ , ինչպէս կ'երեւի , միւռ-  
նոյն հաց անունը հացի , հացով , հացէ ձեւերն առած է  
պարագային համեմատ :

33. —Անունի մը թէ՛ եղակիի , թէ՛ յոզնակիի մէջ այս-  
պիսի ձեւերու փոխութիւն կը կօչուի անունին հորդվումը:  
Հարցարան. —Գոյականը ուրիշ ի՞նչ ծնւեր կ'առնէ . օրինակ-  
ներ տուր եւ բացատրէ . —Ի՞նչ է նորովումը:

**Հարահանգ 50.** —Օրինակեցէ՛ր հետեւեալ խօսքերը , շեղազիք  
յոզնակի անունները եղակիի վերածելով:  
Տէրը պիտի վարձառէկ արդարները . —Տևէ՛ , Զարուհին ի՞նչ  
աղոյր խնձորներ ունի . —Ազարային մէջ կը զսենին կուեր , եզեր ,  
այժեր , ոչյարներ , հաւեր , սազեր . — Քարեկամնե՛ր , ինձի  
միկ շրի . —Երոր գարունը զայ , մանիշակները , սբուլները ;  
կալաչներն ու վարդերը կը բացուին հետզետէ:

Օրինակ. —Տէրը պիտի վարձառէկ արդարը , եւն:

**Հարահանգ 51.** . —Հետեւեալ խօսքերն օրինակեցէ՛ր , ստորա-  
գծելով հորովեալ անունները:

Աննեռեմք օդ կայ . —Առանց օդի յենի կրնար ապրիլ . —Երկիրը  
օդով շշապատուած է . —Եղզին օդին աւելի թերեւ է : —Կառ-  
մենի այսօր կատ մասանի . —Կառունի պատիլ համելի է . —Կառ-

մենի անիւր կուրացաւած . —Կառապանը կատին վար իներաւ :

Սոյնակները կը դաշտացիկն . —Պարտեզը լցում էր տիսակներով .  
— Վարդինի կը մէսեւէր տիսակներով . — Անիկա չէր բաժնուեր տի-  
սակներէ:

**Հարահանգ 52.** . —Բերանացի որոշեցէ՛ր վերի հրանազին բոլոր  
անունները եւ անոնց եղակի կամ յօզնակի ըլլալը :

## ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. —ՓՈՐՅԵՐԻ ՎՈՅԵՐԵՐԸ

Կ'երթան իրարու արւած ձեռք  
ձեռքի ,

Զանոնք չես աեսներ իրեքք տ-  
ասնձին .

Միշտ նո՞յն ձամբայէն անոնք  
միսասին .

Կ'երթան իրարու արւած ձեռք  
ձեռքի :

Երկու քոյլեր են փոքրիկ , սի-  
րասուն ,

Երեցն ըլլայ թէ՛ կրտսերը քըն-  
քոյլ :

Հաւասարապէս բարի ու անոց  
Երկու քոյլեր են փոքրիկ սիրասուն :



Լաց , կըսիւ կամ քէն չունին բընաւին  
Տան մէջ կամ այսուր , և զըւարիթ , անմէջ՝  
կը բաժնեն ամէն ինչն իրարու մէջ ,  
Լաց , կըսիւ կամ քէն չունին բընաւին :

Վ. Խ.Գ. ՏԸ. Լ.Ը.ԲՐԱԸ

**Հարահանգ 53.** . —Ըսէ՛ր թէ ուր կը զտնուին հետեւեալ առար-  
կանները :

Ծնծղայ , շոց , գրակալ , աշանակ , իւայ , աւետարան , բուրշան ,  
ինձկաման , սաղաւարս , շոշշառ , մոմ , մասունի , շապիկ , նշաս , սկիք :

**Հարահանգ 54.** . —Վերի անուններէն յարմարաւորներով լրա-  
ցուցէ՛ր եւ զրեցէ՛ր հետեւեալ խօսքերը :

Քահանան զրախը . . . դրա և կունակը . . . առա . բաս-  
րարը . . . վարեց . դպիրները . . . հազար . սարկաւազը . . . շարժե-  
ով ինձկարկրին շրաւ . բահանան մենիր . . . բռնած . . . կարդաց :

**Հարահանգ 55.** . —Հետեւեալ անուններով խօսքեր շինցէ՛ր եւ  
զրեցէ՛ր օրինակին պէս :

Խնձորենի , տաճենի , սարուենի , դեղձի , նարենինի , բղնի:

**Օրինակ.** . —Խնձորենի խնձորաւ , եւն:

## ԴԱՍ.—ՀՈԼՈՎՄԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԵՒԾ

34.—Անուններու հողովան ամէնէն աւելի սովորական ձեւն է հետեւեալը :

Եզակի	Յոզնուկի
Ուղղական	Վարդ
Հայցական	Վարդերու
Սեռական	Վարդերէ
Տրական	Վարդերով
Բացառական	Վարդէ
Գործիական	Վարդան
Ուղղական	Սեղան
Հայցական	Սեղաններ
Սեռական	Սեղանի
Տրական	Սեղաններու
Բացառական	Սեղանէ
Գործիական	Սեղանով

Հարցարան.—Անուններու հողովան ամէնէն աւելի սովորական ձեւը ո՞րն է. հողով՝ «վարդ» եւ «սեղան» զոյականներն իբր օրինակ. — Այ թե՞ն անունը բանի՞ հողով ունի:

Հրահանգ 56.—Օթինակեց!՝ք հետեւեալ անունները ք կամ 6 յօցը կցիլով անցն. օրինակին պէս:

Դերձակի ասեց, դարբին մուշ, հիսանի ուրագ, որտորի հըրացան, հովիի սրինգ, սավրիչի ածղի, ջուղիսկի կլոց, կառապակի բացակ, մշակի բան, ձեռորսի ուղիան, փայտահատի տապար, այգևամբակ, մշակի բան, ձեռորսի ուղիան, փայտահատի տապար, այգևամբի յօց:

Օրինակ. — Դերձակին ասեղ:

Հրահանգ 57.—Հետեւեալ խօսքերուն պարունակած հողով-եալ անունները օրոշելով յօդին եւս ցո՞յց տուէք ք բերանացի:

Քաղաքին դուռնենի անցար. — Դիրքուու մի՛ դպիր. — Ինը՞ւ դաշտին դուռնենի անցար. — Բնուանով կուտեմի, այժմով կը եւսնեմի, դասկի կը ձևականաւաս. — Բնուանով կուտեմի, մասնով կը շշափեմի. — ականչերով կը շնեմի, իիրով կը հոսունեմի, մասնով կը շշափեմի. — Ցանու մասնուցաւ Ցուլային. — Զար ընկերներու հետ մի պտիր. — Քրիչը ծայրը կուտեցաւ:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀԱՅԱՍՏԱՆԱԿԱՆ ԱՂՋԱԿԱԾ

Անտառապահին աղջիկը՝ Մարգրիտ, ամէն հունձի եղանակին համկարաղի կամկարաղի կ'ելլէ: Անփկա օրն ի ըուն մէկիկ մէկիկ կը պատի բոլոր հնձուած արտերը և ուշադրութեամբ կը հաւաքէ զեխմին բոլոր մնացած հասկերը: Փոքրիկ հասկաղութին անոնցմով կը կապէ խուրձ մը զոր ուրախ գուտրիթ կը տանի իր մայրիկին: Այդ հասկերէն հանուած ցորենին ալիւրով յետոյ կը պատրաստեն գեղեցիկ ձերմակ բլիր մը զոր ախորմով կ'ուտեն: Մարգրիտ ստուգիւ մրաջան աղջիկ մըն է և շատ կը սիրուի իր ձեռոյին:



Խօսակցուրիւն. — 0°վ է Մարգրիտ. — Հունձիք եղանակին ի՞նչ կ'ընէ անփկա. — Աւքե՞օ կը պատի, ինչե՞օ կը հաւաքէ. — Մարգրիտ որո՞ւ կը տանի իր բաղած հասկերը. — Այդ հասկերէն ի՞նչ կը հանեն. — Ալլուրով ի՞նչ կը շինեն. — 0°վ կը հնձէ ցորենին հասկերը. — Ինչո՞վ կը հնձէ. — Ցորենը հասկերէն ի՞նչպէս կը հանեն. — Ի՞նչպէս ալիւրի կը վերածեն. — Ալլուրով ի՞նչպէս հաց կը շինեն:

Հրահանգ 58.—Վերի հատուածին շեղագիր անունները օրինակեց!՝ք, իւրաքանչիւրին առջեւ նշանակելով եղակի կամ յողնակի ըլլալը:

Օրինակ. — Անտառապահին, եղակի. — Արտերը, յոզնակի, եւմ:

Հրահանգ 59. — Ուսուցին թելազրութեամբ ուղղազրեցէ՛ք մասիր վերի հատուածէն:

Հրահանգ 60. — Օթինակին պէս խօսքեր շինելով ըսէ՛ք թէ ի՞նչ կը զնեն հետեւեալ առարկաներուն մէշ:

Աղաման, դրամապահակ, գրադարան, կազմակար, ծխատուի:

Օրինակ. — Աղամանին մէշ աղ կը դնեն եւն:

**ՍՐԾԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ԵՐԲԲՈՐ ՄԱՌՆԿԻԿ ԵՆԻՑ**

Երբ մանկիկ մըն ենք նոր ելած ոտքի  
Գայթելով ամէն մի քայլափոխի՝  
Կը բոճենք գողազէն  
Զեռքը բարի մայրիկին։

Երբ քիչ մը մեծանաք, ծունկերն մեր կթոս  
Ա՛լ կուժաւորին. յայնժամ հոս ու հոդ  
Կ'երթանք կայտաելէն  
Մէկ քովիկին մայրիկին։

Իսկ երբոր դառնանք չափահաս մեծ մարդ,  
Ու քարենք ամուր քայլերով հանդարտ,  
Կ'երկարենք վէսօրէն  
Մեր բազուկը՝ մայրիկին։

**ՕՐ. Հ. Ս. ՊՐԵՍ**

**Հրահանգ 61.** — Դրեցի՛ք թէ ինչի՞ անուններ են հետեւեալ-ները։

Ոսկին, արծարը, պղինձը, անազը, զիմզը, երկարը, բամես-կին, եփկը, արոյրը, պղպատը, կապար . . . անուններ են։  
Կաղնին, սոսին, նոսին, բարտին, կաղամափին, եղելինը, մայ-րին, րգենին, լիճնին, մրտենին, սօսախը, ուռենին, բնինին, բենինին, դափնին . . . անուններ են։

**Հրահանգ 62.** — Վերի անունները յատո՞ւկ են թէ հասարակ, բերանացի ըսէ՛ք։

**Հրահանգ 63.** — Դրեցէ՛ք թէ ի՞նչ կը կոչուին։

Հայոց նախանայրը, առաջին մարդը, առաջին կինը, դրախ-սին յուր զետերը, Աղամին առաջին որդիին, Հայոց առաջին բյաստե-սին յուր զետերը, Հայաստանի առենաբարար լուրը, Թուրքիոյ մայրա-քաղաքը։

**Հրահանգ 64.** — Այս անունները յատո՞ւկ են թէ հասարակ, բերանացի ըսէ՛ք։

**ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԱՌՆԿԻԿ**

Օր մը ձկոյթն ըսաւ. — «Մա՛տնեմաս, անօթի եմ, հաց կ'ուղեմ» . . . «Ո՞ւրկէ ձարեմ» պատասխանեց մատ-նեմատը. — «Ասաուած կրւայ» պատասխանեց երկար ու շէնախրա միջնամատը. — «Հապա եթէ չտա՞յ» վրայ բերաւ ցուցամատը. — «Կը գողնանք» ըսաւ հաստ ու կարծ բութը։

Ասաուած զայս որ լսեց, գարկաւ ու բաժնեց բութ-մատը միւս եղայրներէն։ Ասոր համար չորաը զասուեցան և բութը մինակ մնացած կը ծառայէ այն միւս չորս մատներուն։

**Խօսակցութիւն.** — Օր մը Ֆկոյթն ի՞նչ ըսաւ մատնեմատին. — Մատնեմատն ի՞նչ պատասխան տոււաւ. — Միջնամատն ի՞նչ ըսաւ. — Յուցամաթուր . . . — Բո՞ւթը . . . — Ասաուած ի՞նչ ըսաւ բութին եւ ինչո՞ւ համար. — Ի՞նչ եղաւ հետեւանը. — Գողութիւնը ներելի՞ է. — Ի՞նչ կ'ըլլայ հետեւանը։

**Հրահանգ 65.** — Հետեւեալ եղակի անունները յոզնակի վե-րածեցէ՛ք եւ զրեցէ՛ք օրինակին պէս։

Դպրոցին դուռը, տուժին կափարչը, սուրիմ պատեանը, շիշին լիզը, շենքոյցին կեղեւը, զայլին մորը։

**Օրինակ.** — Դպրոցներուն դուռները եւե։

**Հրահանգ 66.** — Յետազայ անունները եղակի վերածեցէ՛ք եւ զրեցէ՛ք օրինակին հետեւելով։

Հենցենուն կրակները, յրենեներուն ջուրերը, վերակերուն մեղերը, ծովերուն ձուկերը, ուլորեներուն ծուծերը, ծաղիկներուն հիւրերը, մարմանեներուն հողիները։

**Օրինակ.** — Հենցին կրակը եւե։

**Հրահանգ 67.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ անունները, իւրա-քանչիւրին բոլ դնելով յաջորդ ածականներէն յարմարաւորները։

Գօսի, կօշիկ, ֆես, փողկապ, շապիկ, բամկոն, տարա, վերա-կու, պարեզօս, չիակ։

Երկար, նեղ, կարմիր, մերմակ, նոր, հիմ, բայն, մեծ, մեւ։

**Օրինակ.** — Երկար գօսի եւե։

## ԴԱՎՈՒ. — ԴԵՐԱՆՈՒՆ

35. — Խօսքին մէջ երբեմն հարկ կ'ըլլայ միեւնոյն գոյականը քանի մը անգամ յիշել . օրինակ՝

Բամպակը օգտակար բոյս մըն է . բամպակը տաք երկիրներու մէջ կը մշակուի, բամպակով հագուստ կը շնեն :

Այս խօսքերուն մէջ բամպակ գոյականը չկըրեւ ներու համար կրնանք նոյն խօսքը տարբեր կերպով ըսել . օրինակ՝

Բամպակը օգտակար բոյս մըն է որ տաք երկիրներու մէջ կը մշակուի և անոյ հագուստ կը շնեն :

Այսուղ որ, անոյ բառերը, ինչպէս կ'երեւի, բամպակ գոյականին տեղ դրուած են չկըրիներու համար :

36. — Այն բառերը որոնք խօսքերու մէջ գոյականի մը տեղ դրուած են, դեռանուն կը կոչուին :

**Հարցարան.** — Խօսքին մէջ միեւնոյն գոյականը չկըրինելու հաշարքան. — Խօսքին մէջ միեւնոյն գոյականը չկըրինելու համար ի՞նչ ընել ճարկ է. օրինակներ տո՛ւր եւ բացատրէ. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըստի դերանուն:

**Հրահանգ 68.** — Հետեւեալ խօսքերը բաղդատելով իրաբու հետ որոշեցէք թէ ո՞ր բառերը դերանուն են եւ ո՞ր անուններուն տեղ դրուած են:

Արեւը աղբյուրն է դյուի և ջերմուրեան. երկրի վրայ կեսեմք կախում ունի արեւեն. արեւին շնորհին կ'ապրին բոյր կեսեմքի կախեն ու բոյսեր. իին ժողովուրդները կը պաշտին արեւը:

Արեւը աղբյուրն է դյուի և ջերմուրեան. երկրի վրայ կեսեմք կախում ունի անկի. անոյ շնորհին կ'ապրին բոյր կեսեմքի կախեն ու բոյսեր. իին ժողովուրդները կը պաշտին զայն:

**Հրահանգ 69.** — Գրեցէք թէ ինչի անուններ են հետեւեալները:

Չուազելլ, խորժիլը, ապուրը, եղիմձը, հարխան, կարխան, դդմանը, փարուրիկը . . . անուններ են:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՔԱՐՔԻ ԶԱՐԿՈՎԿ ՄՐ

Յովիաննեսի մայրը շատ տխուր էր : Անիլա արցունիքն կարմրած աչքերը կը սրբէր : Յովիաննես ինք իրեն ըստ . «Մայրիլը կ'երեւի թէ կը մտածէ փոքրիկ բոցս վրայ որ հիւանդ է . պարտիմ զիմի միսիթարել» : Ս. ասեն Յովիաննեսին իր դասատեսրակը առնելով և զայն մայրիլին ցուցնելով, «Նայէ», ը-



ստ, երկու բարենից ասացաց դպրոցը, գո՞ն ես» : Մայրիլը՝ երջանիկ իր զաւակին բարի սիրը՝ տեսնելուն, ժաղացաւ անոր և զանի դրկեց :

**Խօսակցուրիւն.** — Յովիաննէսի մայրն ի՞նչ վիճակ ունէր եւ ի՞նչ կ'ընէր. — Յովիաննէս ինք իրեն ի՞նչ ըստ. — Յովիաննէս յիսոյ ի՞նչ ըրաւ. — Մայրիլն ի՞նչ ըրաւ Յովիաննէսի. — Ի՞նչ բան կ'ուրախացնէ ծեր ծնողը. — Ի՞նչ բան կը տրամեցնէ զանոնք:

**Հրահանգ 70.** — Բերանացի որոշեցէք թէ վերի հատուածին պարունակած շեղազիր բառերը անո՞ւն են թէ դերանուն:

**Հրահանգ 71.** — Ուսուցին թելայրութեամբ ուղղագրեցէք թմասեր վերի հատուած ի՞ն:

**Հրահանգ 72.** — Օրինակեցէք թէ հետեւեալ խօսքերը, ստորագծելով դերանունները:

Մեղի այն մանուկին որ ծոյլ է, անոր վախճանը գեղ կ'ըլլայ. — Կը ձանցնա՞ս այն մարդը որուն իլս կը պահի. — Ձեմ ձանցնա զանի. — Զգուշացէք անկի, ան գեղ մարդ է. — Ի՞նչ եկաւ շոնել զոր ունեիր. — Այս տաս բարի է, ասոր եկեւեցիք, միաւր չար է :

**Հրահանգ 73.** — Գրեցէք թէ ինչի անուններ են հետեւեալները:

Վարդը, շոշանը, սերովը, մանիշակը, յասմիկը, եղիւանին, հարզիսը, անմոռուկը, շանորդամը, կալաչը, ձնձաղիկը . . . անուններ են :

### ԴԱՅՈՒՄ. — ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

37. — Մարդ ինք իր վրայ խօսելու ատեն իր անունին տեղ կ'ըսէ ես. օրինակ՝ ես ուրախ եմ:

Դիմացի անձին խօսելու ատեն անոր անունին տեղ կ'ըսէ դուն. օրինակ՝ դուն ուրախ ես:

Ուրիշ անձի մը վրայ խօսելու ատեն անոր անունին տեղ կ'ըսէ ան. օրինակ՝ ան ուրախ է:

Ուրեմն ես, դուն, ան բառերն ալ գերանուն են:

38. — Այս գերանունները որ անձերու անուններուն տեղ կը դրուին, կը կոչուին անձնական դերանուններ:

39. — Անձնական գերանունները երեք դէմք ունին.

Սռաջին դէմքի գերանուններ են ես, մենի:

Երկրորդ դէմքի գերանուններ են դուն, դուր:

Երրորդ դէմքի գերանուններ են ան, անիկա,

ինք, անոնիք, իրենիք:

**Հարցարան.** — Մարդ ինք իր վրայ խօսելու ատեն իր անունին տեղ ի՞նչ կ'ըսէ. — Դիմացի անձին ի՞նչ կ'ըսէ. — Ուրիշ անձի մը ի՞նչ կ'ըսէ օրինակներ տուր. — Ուրեմն ես, դուն, ան ի՞նչ են. — Ի՞նչ կ'ըսէ կոչուին անձերու անուններուն տեղ դրուած գերանունները. — Կը կոչուին գերանունները բանի՞ դէմք ունին. — Որո՞նք են առաջին Անձնական գերանունները. — Որո՞նք են երկրորդ դէմքինները. — Որո՞նք են երրորդ դէմքինները:

**Հրահանգ 74.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը, ստորագծելով անձնական գերանունները:

Ես երկու մասիս ունիմ, դուն խանի՞ հաս ունիս. — Մենի զիտ ես երկու մասիս ունիմ, դուն խանի՞ հաս ունիս. — Ան յանցանի գործեց, ես պապիս երանի, դուր ալ պատահացաւ. — Մենի առաջին կարգի աշակերտ ենի, ժողովացայ, դուն ալ գուարմացաւ. — Մենի առաջին կարգի աշակերտ ենի, ինչ դուր երկրորդ կարգի, անոնի երրորդ կարգի. — Հայր շատ բարի է, ինչ դուր երեսական գերանունները. — Միայն կ'աշխատի եւ կը հոգայ բոլոր բնամիջը, ես դուր դպրոց կ'երանի:

**Հրահանգ 75.** — Վերի ճառ անզին անձնական գերանուններուն ի՞նչ դէմք ըլլալը սրշեցէ՛ք բերանացի:

### ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Վ. Ա. ՐԴԴԱԲՈՅՔ ԽՎԱԾԵԼ

— «Ո՞ւրիշ կուգայ անուշաբոյր

Հոար զար չուրջորդ կը սրփուես,

Համէ՛ ինծի, ի՞նչ ես, քո՞յլ»,

Հարցուց ծծմօրն իր քով ինկած ծղօտի մը:

— «Ես խոտ մըն եմ անշուք տեսքով,

Հսաւ ծղօտն, այլ քիչ մ'ատեն

« Բընակեցայ վարդին քով» :

Լաւ ընկերն ալ վարդ մ'է աղա՛ք, որմէ կ'օգտուիք,

Թէ՛ լաւ ընկեր ունիք ձեր մօտն ու քովիկ:

**Խօսակցութիւն.** — Արտի ծծմօրին բով ի՞նչ ինկած էք. — Ծզօտն ի՞նչ կը բուրէք. — Ի՞նչ հարցուց ծծմօրը ծղօտին. — Ծզօտն ի՞նչ պատասխանեց. — Լաւ ընկերն ի՞նչի՞ կը նմանի. — Ի՞նչ օգուտ կը բաղէք լաւ ընկերներ ունենալով:

**Հրահանգ 76.** — Հետեւեալ անունները յարմարութեան համեմատ օրինակին պէս իրարու միացուցէ՛ք եւ զրեցէ՛ք:

Արօր, սուր, աղեղ, կացին, յրհան, հրացան, թնդանօր, կօշիկ, յամացոյց:

Երախակալ, մես, խոփ, բրակ, մերրամ, ծորակ, սրամ, սումբ, կոր:

**Օրինակ.** — Արօրին խոփը, եւն:

**Հրահանգ 77.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը.

Ես առողջ եմ

Մենի առողջ եմ

Դուն առողջ ես

Դուի առողջ եմ

Անոնի առողջ

Անոնի առողջ եմ:

**Հրահանգ 78.** — Վերի խօսքերուն պէս վեց ծեւերով բերանացի ըսէք հետեւեալ խօսքերը:

Ես խաջ եմ . . . Ես մանուկ եմ . . . Ես գուար եմ . . . :

ԴԱՍ. — ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

40. — Դերանուններն ալ անուններուն պէս ունին եղակի և յոդնակի, ի՞նչպէս նաև հոլովում։  
41. — Անձնական դերանունները կը հոլովումն հետևեալ կերպով։

Ա. Դ Է Մ Ք

Եղակի	Յոգնակի
Ուղղական	Ես
Հայցական	Չիս
Սեռական	Իմ
Տրական	Ինձի
Բացառական	Ինձմէ
Գործիական	Ինձմով

Բ. Դ Է Մ Ք

Եղակի	Յոգնակի
Ուղղական	Դուն
Հայցական	Քեզ
Սեռական	Քու
Տրական	Քեզի
Բացառական	Քեզմէ
Գործիական	Քեզմով

Գ. Դ Է Մ Ք

Եղակի	Յոգնակի	Եղակի	Յոգնակի
Ուղղ.	Ինք	Իրենք	Ան, անիկա
Հայց.	Չինք	Չիրենք	Չանի, զանիկա
Սեռ.	Իր	Իրենց	Անոր
Տրակ.	Իրեն	Իրենց	Անոր
Բաց.	Իրմէ	Իրենցմէ	Անկէ
Գործ.	Իրմով	Իրենցմով	Անով

**Ճարցարան.** — Դերանուններն ալ անուններու պէս թիւ եւ հոլով ունին։ — Անձնական դերանունները ի՞նչպէս կը հոլովուին։ — Հոլովէ՛ ես դերանունը. — Հոլովէ՛ դուք դերանունը. — Հոլովէ՛ ինք դերանունը. — Հոլովէ՛ ան, անիկա դերանունը։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Ա. Գ. ԶԻԿԻ ՈՒ ԹՈՉՆԻԿԸ

— «Եկո՛ւ ինձի, թոշնի՛կ սիրուն,

Տե՛ս վանդակը սա զարդարուն,

Եւ պատղներն ու ցօղաթուրմ

Ֆաղիկները զոր ես առառն

Քեզի համար քաղեցի»։

— «Ես կ'ասլիմ զո՞ն ու կ'ուղեմ

միշտ

Թոչիլ լեռ, սար աղատ անվիշտ,

Իմ խեղճ բունիկս է լաւագոյն

Քան յու վանդակդ այդ շողշողուն,

Պղամիկ աղջիկ խեղացի»։

ՏԸ Վ. ՈՒ Ս. Լ.

**Խօսակցութիւն.** — Ի՞նչ ըստ աղջիկը թոշնիկին. — Ի՞նչ կը պահեն վանդակի մէջ. — Ի՞նչ պատասխանեց թոշնիկը. — Թոշնիկին պատասխանը իրաւացի՞ էր թիւ, ոչ։

**Ճրահանգ 79.** — Վերի ստանաւորին շեղագիր դերանունները ո՞ր անուններուն տեղ դրուած են, որոշեցէ՛ք բերանացի։

**Ճրահանգ 80.** — Յիտազայ խօսքերուն պակասները լրացուցէ՛ք պէտք հղած անուններով։

Դրախմանառը . . . կը ծախէ. — Աջիավաճառը . . . կը ծախէ.  
— Նսգարափամառը . . . կը ծախէ. — Վաճառականը . . . կը ծախէ.  
— Մրգավաճառը . . . կը ծախէ. — Հացախմանը . . . կը ծախէ. — Հանդիերձախմանառը . . . կը ծախէ։

**Ճրահանգ 81.** — Հետեւեալ անունները իրարու բով զրէ՛ք յարմարութիւն համեմատ, օրինակին պէս եւ զրեցէ՛ք։

Մղիկիր, աշտարակ, լուս, տուն, սենեակ։

Կաւար, զիրք, տանիք, առաստաղ, զազար։

**Օրինակ.** — Մղիկիրն զմրերը, եւն։

**Ճրահանգ 82.** — Հետեւեալ խօսքերուն անձնական դերանունները եւ անոնց թիւերն ու զէմքերը որոշեցէ՛ք բերանացի։

Ես ևսայ, դուն ևսար, ան ևսաւ. — Իմ տունս, ձեր տունը,  
իւր տունը. — Քեզի կ'ըսնի, անոնց կ'ըսնեմ, ինձի ըսն. — Իրեւ առի,  
եկունք առի, անոր տուի. — Չիս բո՞ղ տուր, ձեզ ձանցայ, զինք ձանցայ. — Եյս գործը միացն ինձմով, մեղմով չի յանաւ։



### ԴԱՅՈՒՄ.—ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

42. — Այն ածականները որոնք իրենց քովի գոյականն որպիսութիւնը կամ աղէկ գէշ մէկ յատկութիւնը կամ լուսութիւնը կոչուին որակական ածական. օրինակ՝ կը ցուցնեն, կը կոչուին որակական ածական:

Սեւ կատու, պարկեց աղջիկ, ևն:

Այստեղ աեւ, պարկեց ածականները կատու և աղջիկ գոյականներուն որպիսութիւնն ու յատկութիւնն կը ցուցնեն. հետեւաբար որակական ածականն են:

43. — Որակական ածականը գտնելու համար գոյականին վրայ պէտք է ընկը ի՞նչպիսի հարցումը. օրինակ՝ Ի՞նչպիսի կատու, — աեւ:

Ի՞նչպիսի աղջիկ, — պարկեց:

**Հարցարան.** — Ո՞ր ածականներուն կ'ըսուի որակական ածական. օրինակներ տուր եւ բացատրէ. — Որակական ածականը զլտկան. համար ի՞նչ հարցում պէտք է ընկը. օրինակներով բացատրէ: Նելու համար ի՞նչ հարցում պէտք է ընկը.

**Հրահանգ 83.** — Օրինակիցէ՛ր հետեւեալ որակական ածականները, իւրաքանչյուրին առշեւ զրելով աղէկը թէ գէշ յատկուկանները, իւրաքանչյուրին առշեւ զրելով աղէկը թէ գէշ յատկուկիւնը ցուցնելը:

Երա, աշխատակր, բարի, յար, սկզե, զեղեցիկ, աղոտ, մաֆուր, ծոյլ, աշխատակր, բարի, յար, սկզե, զեղեցիկ, աղոտ, մաֆուր, հնապակ, շմբռու, յիմար, իմաստու, անշնորհ, շնորհայի, արդար, հնիրա, ուշիմ, ապոշ, անկեղծ, կեղծաւոր, մրին, բասաւոր, բաղցր, դասն:

**Օրինակ.** — Ծոյլ, զիշ յատկուրին կը ցուցնէ.

Աշխատակր, աղէկ յատկուրին կը ցուցնէ:

**Հրահանգ 84.** — Օրինակիցէ՛ր հետեւեալ բառերը, ստորագծելով որակական ածականները:

Ցաման տղայ, շղողորն աշամանդ, պայծառ արեւ, խորովեկ կոր դկիմ, փառաւոր պարաս, ողորմած Աստուած, դաշտ մարդու, իւր դկիմ, փառաւոր պարաս, ողորմած Դատուած, դաշտ գագեմիմ, իւթ ամառ, ընդարձակ դաշտ, համով կերակուր, դաշտաղ դշուաց ճիմ, սամ չուր:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ.—ՊՏՈՅԵ ՄԸ

Երէկ երկար պտոյտ մը կատարեցինք մօտակալ անտառին մէջ ծաղիկ քաղելու համար: Օղը պայծառ և հաճելի էր: Անուշաբոյր և մեղմիկ զեփիւռ մը կ'օշորէր ծառերուն խիտ ճիւղերը, որոնց մէջէն առոյգ շիկահաւը կ'երգէր զուարթօրէն: Քոյրս կապեց մանիչակի սքանչելի փունջ մը զոր ինք շատ կը սիրէ: Ես հաւաքեցի երիցուկներ, հոտաւէտ սմբուլներ և ուրիշ գունագեղ ծաղիկներ:



**Խօսակցութիւն.** — Ի՞նչ է անտառը. — Անտառի մէջ պտոյտ կատարած էր. — Պատմեցէ՛ր մեր կատարած մէկ պտոյտը. — Ի՞նչ թռչուններ կը ժանչնար. — Ի՞նչ յատկութիւններ ունին անոնք. — Ի՞նչ ծաղիկներ կը ժանչնար. — Ի՞նչ յատկութիւններ ունին անոնք:

**Հրահանգ 85.** — Օրինակիցէ՛ր վերի հատուածը ստորագծելով որակական ածականները:

**Հրահանգ 86.** — Ուսուցին ներազբութեամբը ուղղագրեցէ՛ր մասեր վերի հատուածէն:

**Հրահանգ 87.** — Ըսէ՛ր թէ ի՞նչ կը կոչուի,

Այն որ երեւ կ'ածիյէ, այն որ ոյխար կ'արածէ, այն որ ուրիշ մերու վրայ կ'իշիյէ, այն որ զիմէ կը կրէ, այն որ մարդ կը կրողսէ:

**Հրահանգ 88.** — Օրինակիցէ՛ր հիտեւեալ խօսրերը:

Ես յաջ եղայ Մեկի յաջ եղանի՛

Դում յաջ եղար Դուի յաջ եղամ

Ան յաջ եղաւ Անմեկ յաջ եղամ

**Հրահանգ 89.** — Վերի օրինակին պէս վեց ծեւերով ըսէ՛ր բերանացի հետեւեալ խօսրերը:

Ես մանուկ եղայ, ես զուար եղայ, ես շխուր եղայ:

### ԴԱՅ. — ԹՈՒՍԿԱՆ ԱՇԱԿԱՆ

44. — Ածականներ ալ կան որ իրենց քովի գոյակամին քանի հատ ըլլալը կը ցուցնեն և կը կոչուին թռական ածական. օրինակ՝

Երկու ձի, տար խնձոր, ևն :

Ս.յս բառերուն մէջ երկու, տար թռական ածական են որպէս հատ ձիուն և խնձորին քանի հատ ըլլալը կը ցուցնեն :

45. — Մէկէն սկսեալ բոլոր թիւերը թռական ածական են :

46. — Թռաւարսն ածական են նաև այն բառերը ու բոնք գոյականին քաներորդ ըլլալը կը ցուցնեն. օրինակ՝ Երկրորդ կարգ, յուրրորդ աշակերտ, ևն :

Ս.յս բառերուն մէջ երկրորդ, յուրրորդ թռական ածական են, զի կարգին և աշակերտին քաներորդ ըլլալը ցոյց կուտան :

47. — Թռաւարսն ածականները կ'որոշուին գոյականին վրայ ընելով յանի՞ և յաներորդ հարցումները :

**Հարցարան.** — Ո՞ր ածականները թռական ածական կը կոչուին. օրինակներով բացատրէ՛. — Որմ՞նը են թռաւարսն ածականներին. օրինակներով բացատրէ՛. — Եթէ հարցումներով ածական ածական են. օրինակներով. — Ի՞նչ հարցումներով կ'որոշուին թռաւարսն ածականները. օրինակներ տուր:

**Հարահանկ Պ.Օ.** — Հետեւեալ խօսքերու շեղագիր ածականներուն որակական կամ թռաւարսն ըլլալը որոշեցէ՛ր, պէտք եղած հարցումներով :

Ես եինք խոշար նարինչ ունիմ. — Մեր կանը կը յաջին երկու հումքերու երիվաններ. — Յիսուս առաներկու հաւասարին ականքին ունիմ. — Մեր բային մէջ կան երեք հոյակապ տունիր:

**Հարահանկ Պ.Ա.** — Հետեւեալ խօսքերը լրացուցէ՛ր յարմար ու բակական ածականներով:

Առյածը . . . կ. — Երկարը . . . կ. — Շոշանը . . . կ. — Ապալին . . . կ. — Հորը . . . կ. — Դանակը . . . կ. — Շունը . . . կ:

**Օրինակ.** — Առյածը հզօր կ:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՐ ԳՊՐՈՑԸ

Մեր դպրոցին մէջ կան հարիւր քսան աշակերտներ : Ունինք մէկ անօրէն և ինը ուսուցիչ : Աշակերտները բաժնուած են եօթը կարգերու . ես երկրորդ կարգին չորրորդ աշակերտն եմ: Մեր կարգին առաջին աշակերտն է Զարեհ զոր շատ կը սիրեմ: Ս.յս տարի քերականութեան սկսանք . ես կը կարդամ աշխարհաբարփ քերականութեան առաջին գիրքը, մէծ եղայլոս Վահանը որ երրորդ կարգէն է, կը կարդայ քերականութեան երկրորդ գիրքը . հօրեզքորորդիս Տիգրանը որ հինգերորդ կարգէն է, կը կարդայ քերականութեան երրորդ գիրքը: Երէկ ուժ նոր աշակերտներ ալ եկան մեր դպրոցը:

**Հարահանկ Պ.Զ.** — Օրինակեցէ՛ր վերի հաւուածը, ստորագծելով թուական ածականները:

**Հարահանկ Պ.Յ.** — Հետեւեալ անուններուն բով զրէ՛ր յարմար որակականները՝ վարի ածականներէն, եւ զրեցէ՛ր օրինակին պէս:

Դիմի, ձիմ, մերան, ուլի, երկիմի, մոխիր, խոս, ածոյի:

Դեղին, զորշ, մերմակ, մանիշակագյին, ան, կարմիր, կանաչ, կապոյշ:

**Օրինակ.** — Կարմիր զիմի, եւն:

**Հարահանկ Պ.Գ.** — Հետեւեալ անունները յարմարութեան համեմատ իրարու բով զրէ՛ր եւ զրեցէ՛ր օրինակին պէս:

Ծկկիչ, շեղուր, դրօշակ, աղօրիի, ցնցուդ, մոկան, գաւազան:

Պարփական, վարդապէս, զինուր, զիշերապան, բաղացան, որմնադիր, վլողակար:

**Օրինակ.** — Մրմնադիրն ծեփիլը, եւն:

**Հարահանկ Պ.Տ.** — Վերի հարանանգը բերանայի կը կնեցէ՛ր, յօզերը զեղչելով :

**Օրինակ.** — Մրմնադիրի ծեփիչ, եւն:

### ԴԱՍ. — ՑՈՒՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

48. — Կան քանի մը ածականներ ալ որոնք իրենց քովի գոյականը ցուցներով որոշելու կը ծառացեն և կը կոչուին ցուցական ածական. օրինակ՝

Այս մարդը, այն տունը, են:

Այս բառերուն մէջ այս, այն ցուցական ածական են, զի կը ցուցնեն թէ ո՞ր մարդը կամ ո՞ր տունն է որուն վրայ կը խօսինք:

49. — Գլխաւոր ցուցական ածականներն են այս, այդ, այն:

**Հարցարան.** — Ո՞ր ածականները ցուցական կը կոչուին, օրինակներով բացատրէ. — Որո՞նք են զիսաւոր ցուցական ածականները:

**Հրահանգ 96.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ բառերը, օրինակին պէս իւրաքանչիւր զոյականի բով կը կննելով այս, այդ, այն ցուցականները:

Այս կայիմը, այս կողովը, այս դուրսամ, այս փողոցը, այս օրինրդը, այս մատակին, այս պատկը:

**Օրինակ.** — Այս կայիմը, այդ կայիմը, այն կայիմը, եւն:

**Հրահանգ 97.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը, յարմար թուականներով լրացնելով պականները:

Մենք ունենք . . . աշիր, . . . սկանչենք, . . . թեան, . . . ֆիր, . . . ձեռներ, եւ . . . ոսեր. — Մեր ձեռներուն վրայ կան . . . շամսեր. — Տարարը . . . օր կ, ամիսը . . . օր կ, սարին . . . շամսեր. — Տարին . . . եղանակ ունի, գարուն, քառ կ, սարին . . . ամիս կ. — Տարին . . . եղանակ ունի, գարուն, ամեն, աշուն, ձեռն. — Տարուն առաջին ամիսն է Յունիսարը, . . . ամիսն է Փետրվարը, . . . ամիսն է Մարտը, . . . ամիսն է Ապրիլը, . . . ամիսն է Հնիսեմբերը:

**Հրահանգ 98.** — Հետեւեալ անուններուն բով դրէ՛ք եւ զբեցէ՛ք յարմար օրականները վարի ածականներէն:

Մեղ, բացսի, սփս, պղուղ, բոյն, բամիր, կերակուր:

Կծու, լիդի, բրու, աղի, անուշ, բարկ, անի:

**Օրինակ.** — Անուշ մեղ, եւն:

**Հրահանգ 99.** — Վերի ածականներուն բով դրէ՛ք ուրիշ յարմար մէլլէկ զոյականներ:

**Օրինակ.** — Կծու սիսոր, եւն:

### ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՆԱՐԻՆՅԱՋ

Միհրանիկ խածաւ մինարինջ աղւոր.

«Օ՛հ, գուեց խոկոյն, զայրալից, սըրտնեղ,

Ինչքան լեզի է, մինչդեռ շատ համեզ կը կարծեն մարդիկ, ասի իրաւ որ

Ճաշակուելիք պատուզ չէ»:

«Կը սիսլիս լսաւ հայրին անդիէն,

Վերցուր անզամ մը նուրբ կեղեւն աղոր եւ պիտի գանես մէջը մեղրածոր,

Ու շուտով պիտի հասկնաս այն տաեն թէ ինչ համեղ նարինջ է»:

Մի դասէ՛ք բան մը արտաքին տեսքէն:

**Հրահանգ 100.** — Հետեւեալ խօսքերուն մէջի ցուցական ածականները որոշեցէ՛ք թիրանացի:

Այն զետը ծանծաղ է. — Ճանչցա՞ր այս տպան. — Ես պիտի զենեմ այդ խաղալիքը. — Այս սիրուն պրապիկը որո՞ւնն է. — Եյս զիրքը կուզելիք քէ այն զիրքը. — Դուք այդ ծոյլ տպային մի՛ նայի՛. — Այս աղջկան անունն է Ասրինէ, այդ աղջկան անունն է Զարուի, այն աղջկան անունն է Նուարդ:

**Հրահանգ 101.** — Ուսուցին թելաղութեամբ ուղղագրեցէ՛ք մասիր վերի ոտանառուն:

**Հրահանգ 102.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ անունները, որոշելով թէ ինչի՞ անուն են անոնք:

Օղը, մատակին, ապրանցամբ, մանեակը . . . մանուններ են:

**Հրահանգ 103.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը:

Ես զուար սի՞ ըլլամ Մենք զուար սի՞ ըլլամ

Դուն զուար սի՞ ըլլա Դուք զուար սի՞ ըլլա

Ան զուար սի՞ ըլլայ Անոնք զուար սի՞ ըլլան

**Հրահանգ 104.** — Վերի օրինակին պէս վեց մեւով բերանացի բաէք յետազայ խօսքերը:

Ես մեծ սի՞ ըլլամ, ես հնազանդ սի՞ ըլլամ:



### ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԱՇԱԿԱՆ

50. — Կարդ մը ածականներ ալ իրենց քովի գոյականը անորոշ կը թողուն և կը կոչուին անունը ածական։ օրինակ՝

Կառք մը, միւս մարդը, ուրիշ գիրք։

Այս բառերուն մէջ մը, միւս, ուրիշ անորոշ ածական են, որովհետեւ ո՞ր կառը, ո՞ր մարդը, ո՞ր զիրքը մնելը չեն կը նար որոշել։

51. — Գլխաւոր անորոշ ածականներն են ամեն, բոլոր, մը, ուրիշ, միւս, յանի մը, որ, ինչ, որեւէ, նոյն, իւրաքանչյուր, են։

**Հարցարան.** — Ո՞ր ածականները անորոշ կը կոչուին. օրինակներ ո՞ւ ը եւ բայցատրե՛. — Ո՞ր՞նք են զիւսաւոր անորոշ ածականները։

**Ճախանիք 105.** — Օրինակեցէ՛ր յիտազայ խօսքիը, ստորագետով անորոշ ածականներ։

Հիւր մը եկաւ. — Ամեն բռչում բոյն ունի. — Ի՞նչ կերպուր որ կ'ուզեն, պատրաս է. — Այս տեսակը խիմն է. միւս տեսակը Զարեհինն է. և ուրիշ տեսակ յունիմ. — Ո՞ր տունը կը բնակի. — Բոլոր բաղադր ոչի եկաւ. — Ես յանի մը գրի ունիմ. — Սպասեցիմ բայց որուէ մարդ յեկաւ. — Իւրաքանչյուր աշակեր կատարելու և յի պարտը. — Երեկ տարդինակ կենդանի մը տեսայ. — Ես այ տեսայ նոյն կենդանին։

**Ճախանիք 106.** — Հետեւեալ անուններով խօսքի կազմեցէ՛ք օրինակին պէս։

Զանգակ և իզուակ, բանայի և ծակ, նաւ և ղեկ, մակոյի և բիսկ, կանք և անի, դաշնակ և բուժ։

**Օրինակ. — Զանգակը իզուակ ունի, եւն։**

**Ճախանիք 107.** — Օրինակեցէ՛ր յիտազայ ածական-գոյականները, կէտերուն տեղ գնելով ուրիշ յարմար գոյականներ։

Կրր բախին

Քառակրասի սեղան

Բաւձր ծառ

Յած տուն

Խորունկ ծով

Ծանծաղ զիս

Տափ բէյ

Կրր սեղան

Քառակրասի . . .

Բաւձր . . .

Յած . . .

Խորունկ . . .

Ծանծաղ . . .

Տափ . . .

### ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՆՁՐԵՒԽՈՅ ՕՐ ՄՋ

Զարմինէ փողոցին մէջ տեղատարափ անձրեւի բռնուելով հովանոցը բացաւ ինքովինք անձրեւէն պահապահ համար։ Քիչ մը անդին տեսաւ իրենց զրացին աղջիկը որ առանց հովանոցի՝ անձրեւին տակ կը թրջէր։ Սնմիջապէս քովը զընաց և թեւնանոր թեւին անցընելով՝ զանի ևս պատսպարեց իր հովանոցին տակ և երկուքը մէկ շարունակեցին իրենց ձամբան։



Զարմինէ ուրիշներու վիճակին հողածու՝ խիստ բարեսիրս աղջիկ մըն է. անոր համար ձեռքէ չի փախցներ ամէնէն պղտիկ առիթն խակ ուրիշներուն օգնելու։

**Խօսակցաւրին.** — Ի՞նչ պատահեցաւ Զարմինէի. — Զո՞լ տեսաւ թիչ մը անդին. — Ի՞նչ օգնութիւն ըրաւ զրացին աղջկան. — Զարմինէ լինչափսի աղջիկ մըն է. — Պատիկ բարիքները կամ օգնութիւններն ալ արժէր ունի՞ն. — Ի՞նչպէս կարելի է սովորիլ առաքինութեան։

**Ճախանիք 108.** — Ուսուցչն թելազրութեամբ ուղազրեցէ՛ր մասեր վերի հատուածէն։

**Ճախանիք 109.** — Օրինակեցէ՛ր յիտազայ ածական-գոյականները, կէտերուն տեղ զնելով ուրիշ յարմար ածականներ։

Դիրաքեկ ապակի	Փափանցիկ ապակի
Փայծառ րյու	• • • • րյու
Բնասեի կենդանի	• • • • կենդանի
Ոսկեզօծ շրայ	• • • • շրայ
Սպիտակ շոշան	• • • • շոշան
Ցից ապառած	• • • • ապառած
Մեղմիկ զեփիուն	• • • • զեփիուն

**Ճախանիք 110.** — Բաէր թէ ի՞նչ կը կոչուի,

Այն որ բամբակ կը զգէ, այն որ դուռ կը պահպան, այն աղջիկը որ ծառայութիւն կ'ընէ, այն որ պատ կը շնէն, այն որ բար կը կոփէ, այն որ դեղ կը պատրասէ, այն որ կերակուր կ'եփէ։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԾԱՎԱԿԻՆԵՐՈՒՆ ՔՈՒՆՅ

Ծաղիկներն ուր զընացին :  
 — էուս՝ կը ննջեն հողին տակ,  
 Զմեռն ի բուն ծածկըւած  
 Զիւն վերմակով ըսպիտակ :  
 Կուգայ արեւն գարնային :  
 Իր չողերով կենդանի,  
 Եւ ձմեռուան ցուրտին հետ  
 Զիւն վերմակը կը տանի :  
 Ելք, տղաք, նայեցէք  
 Քուն-ծաղիկներն կ'արթննան,  
 Դուրս կը հանեն գլուխինին  
 Եւ աշուկնին կը քանան :

ԼՈՒՍՈ.ԲԵՐ

**Հրահանգ 111.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը, ստո-

եւ դաւեր գիտցայ, Վահրամ ջիւցաւ, անիկա պիտի պաս-  
 երկու խաղայի առի, որուն կը հաւելս դուն. — Ես  
 միւսը գէ և. — Այս տուն որ կ'աշխատի, կը յառաջդիմ. — Ես շաբա-  
 սկելու տուի. — Ինչ ծոյլ կը հաւելի, և ճեզի շաբաս տան, դուի ինձի  
 անու մի՛ հաւատա:

**Հրահանգ 112.** — Օրինակեցէ՛ք յետագայ բառերը, ստորա-

գծելով ածականները:  
 Քաջ Վարդան, տասը դունդ, խնամայ մը, Դրիգոր Լուսաւ-  
 ոիչ, Աւոն երդորդ, անգուր Կային, առաջին զօրավար, Մեծն Ներ-  
 պատու Եփրա, երանակ գրախան, ամեն ազգ, Վարդապետ, Հայկ դիւցակն, այս դրակը, ուրիշ յաղաքներ:

**Հրահանգ 113.** — Վերի հրահանգին ածականներուն եւ զո-  
 յականներուն տեսակները որոշեցէ՛ք բերանացի:

ԸՆԹԵՑՈՒՄ. — ՄՈՒԿԻՆ ՈՒ ԶԻՆ

Օր մը յաղթակազմ ձին պատահեցաւ մուկին և  
 սկսու գանի ծաղրեկ. — «Ի՞նչ փոքրիկ և ողորմելի կեն-  
 սկանի ես դուն. ո՛չ մէկ բանի չևս ծառայեր» . — «Եկուր  
 դանի ես դուն. զանի չևս ծառայեր» . — «Եկուր  
 վագենք միասին, ըստ մուկը, և պիտի տեսնես թէ ես  
 քեզմէ առաջ պիտի անցնիմ» : Զին համաձայնեցաւ :

Հաղիւ թէ ձին տեղէն շարժեցաւ, մուկը ցատքեց  
 անոր վրայ և փակաւ պոշին: Երբոր որոշուած տեղը հա-  
 սան, մուկը վար ցատքեց և ձիւն առջեւ վաղերով գո-  
 սաց. — «Ուր էիր, այս քանի՛ ժամ է՝ քեզ կ'սպասեմ  
 կոր» : Զին միաց շուարած . . . :

**Խօսակցութիւն.** — Օր մը ձին որո՞ւ պատահեցաւ. — Զին ի՞նչ  
 ըսելով ծաղրեց մուկը. — Մուկը ի՞նչ առաջարկութիւն ըրաւ ծիուն.  
 — Զին համաձայնեցաւ. — Ի՞նչ խորամանկութիւն զործաղրեց մուկը  
 ծիուն հետ վազելու համար. — Երբ որոշուած տեղը հասան, ի՞նչ  
 պատահեցաւ. — Մուկը ի՞նչ ըսելով յիստրաց. — Զին ի՞նչ ըրաւ. —  
 պէտք է արհամարհել կամ ծաղրել տկարները :

**Հրահանգ 114.** — Ամբդ հրահանգին զոյականները օրինա-  
 կեցէ՛ք :

**Հրահանգ 115.** — Նոյն զոյականներուն եզակի կամ յօզնակի  
 ըլլալը որոշեցէ՛ք եւ յօդերը ցոյց տու է՛ք բերանացի :

**Հրահանգ 116.** — Նոյն հրահանգին անմնական դերանունները  
 որոշեցէ՛ք բերանացի :

**Հրահանգ 117.** — Օրինակեցէ՛ք յետագայ ածական-զոյական-  
 ները, կէտերուն տեղ զնելով ուրիշ յարմար զոյականներ:

Սուր ասեղ	Սուր նիզակ
Երկար թել	Երկար . . .
Կարճ գաւազան	Կարճ . . .
Լայն ձամբարայ	Լայն . . .
Նեղ դուռ	Նեղ . . .
Կարծր ցար	Կարծր . . .
Կակուր մոմ	Կակուր . . .
Բարակ գրիչ	Բարակ . . .
Հաս գերան	Հաս . . .

### ԴԱՍ. — ԲԱՅ

52. — Երբար անձի մը, կենդանիի մը կամ իրի մը  
ի՞նչ ընկուն կամ ի՞նչ ըլլալուն վրայ բան մը ըսել ու-  
զենք, հարկ է որ կարեւոր բառ մը զնենք անոր անոնին  
քոլ. օրինակ՝ առնենք Տիրան, շուն և շուշան գոյական-  
ները և անոնց վրայ մէջմէկ բան ըսենք.

Տիրան կը քնանայ. — Շունը կը հաչէ. — Շու-  
շանը թումնեցաւ:

Այս խօսքերուն մէջ կը մնանայ, կը հայէ, բռուե-  
ցաւ բառերը Տիրանին, շունին և շուշանին ի՞նչ ընել կամ  
ըլլալը կը ցուցնեն:

53. — Այս բառերը որ բան մը ընել կամ ըլլալ կը  
ցուցնեն, բայ կը կոչուին:

Վերի խօսքերուն մէջ կը մնանայ, կը հայէ, բռո-  
ւեցաւ բայ են:

**Հարցարան.** — Երբ անձի մը, կենդանիի մը կամ իրի մը վրայ  
բան մը ըսել ուզենք, ի՞նչ ընել հարկ է. օրինակներ տուր եւ  
բացատրէ. — Ի՞նչ է բայը:

**Հարահանգ 118.** — Օրինակեցէ՛ք յիտաղայ խօսքերը, ստորա-  
գծելով պարունակած բայերը:

Այն կը եւսնէ, ականջը կը բակ, միքը կը հոսնէ, ակրան կը  
ծամէ, ձենը կը շշափէ:

Թողումնը կը բոցի, ձուկը կը բողայ, օձը կը սողայ, գորտը  
կոսոսնէ, մատղը կը խափէ:

Զուրը կը հոսի, հովը կը փէկ, անձեւը կը եւդայ:

**Հարահանգ 119.** — Հետեւեալ անձերուն, կենդանիներուն եւ  
իրերուն վրայ մէջմէկ բան ըսէ՛ք, պէտք եղած բայերը զնելով ա-  
նոնց բով:

Երախան, բախանան, բազանոր. — Եշը, մեղուն, շունը. — Խար-  
սողը, դրիզը, ասելը:

**Օրինակ.** — Երախան կուրայ, եւն:

**Հարահանգ 120.** — Հետեւեալ անուններով խօսքեր կազմեցէ՛ք  
եւ զրեցէ՛ք օրինակին պէտ:

Լեզու եւ բերան, մեղը եւ փերակ, զիճի եւ տական, մեղան եւ  
կաղամար, մի եւ ախոն, ոյխարներ եւ փարախ:

**Օրինակ.** — Լեզուն բերակին մէջ է, եւն:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՊԱՐՏԻՉՊԱՆԸ

Մարտ ամսուան մէջ պարտիզանը շատ զբաղեալ  
կ'ըլլայ: Բահով կը փորէ իր պարտէզին հողը, տրմուզով  
կը հաւասարեցնէ զայն, յետոյ ածուներու կը բաժ-  
նէ և սերմերը կը ցանէ: Անիկա կը անկէ տիխ, կաղամիք, վարունգ, լո-  
լիկ, գեանափնձոր և ու-  
րիշ բաններ: Աւելի վերջը՝  
կը մաքրէ ածուները գէշ խոտերէն որոնք կ'արգի-  
մնանջարեղէններուն աճումը: Ամառը և աշունին կը  
մին բանջարեղէններուն զանինի աշխատու-  
թիւններուն — լու՛ք թէ ի՞նչ են պարտիզանին զլաւառը աշխա-  
թիւնները. — ի՞նչ զործիքներ կ'ունենայ պարտիզանը եւ ի՞նչ  
տութիւնները. — ի՞նչ բանջարեղէններ կը ճանչ-  
նաներու կը զործածէ զաններ. — Ի՞նչ բանջարեղէններ կը ճանչ-  
նաներ. — Ե՞րբ կը բայց պարտիզանն իր բերբերը:

**Խօսակցութիւն.** — Պարտիզանը ե՞րբ կը սկսի իր աշխատու-  
թիւններուն — լու՛ք թէ ի՞նչ են պարտիզանին զլաւառը աշխա-  
թիւնները. — ի՞նչ զործիքներ կ'ունենայ պարտիզանը եւ ի՞նչ  
տութիւնները. — ի՞նչ զործածէ զաններ. — Այս բանջարեղէններ կը ճանչ-  
նաներու կը զործածէ զաններ:

**Հարահանգ 121.** — Օրինակեցէ՛ք փերի հատուածը, ստորագծե-  
լով բայերը:

**Հարահանգ 122.** — Յետաղայ բայերէն յարմարներով լրացուցէ՛ք բ  
վարի խօսքերու:

Կը ծախէ, կարածէ, կը կազմէ, կը շինէ, կը բանդակէ, կը  
նկարէ, կը վարէ:

Կազմակար զիրֆ . . . — Գոհարավաճառը զոհարեղին . . .  
Հովիր ովհար . . . — Կառավաճը կառֆ . . . — Նկարիչը պատկեր-  
էնիր . . . — Մելինագործը միմինայ . . . — Արձանագործը արձան . . . :

**Հարահանգ 123.** — Հետեւեալներով խօսքեր շինեցէ՛ք եւ  
զրեցէ՛ք օրինակին հետեւելով:

Հնապակը որդի, ցուրս օդ, ազա Հայեր, հնադար ծով, խելօն  
աղջիկներ, շինե հնանդի:

**Օրինակ.** — Որդին հնապակն է, որդին հնադարն է եղաւ, որդին  
հնադարն է պիտի լլայ, եւն:



### ԴԱՍ.—ՏԵՐ ԲԱՅԻ ԿԱՄ ԵՆԹԱԿԱՅ

54.—Այս անունը կամ դերանունը որուն ի՞նչ ընկլ կամ ի՞նչ ըլլալը կը ցուցնէ բայց, կը կոչուի ժեր բայի կամ ենթակայ. օրինակ՝

Դրիգոր կը խաղայ. անիկա յոդնեցաւ:

Այս խօսքերուն մէջ կը խաղայ, յոդնեցաւ բայերը Գրիգորին ի՞նչ ընկլ և ի՞նչ ըլլալը կը ցուցնեն, ուրեմն Գրիգոր անունը տէր բային է կը խաղային, անիկա դեռանունը տէր բային է յոդնեցաւին:

55.—Խօսքին մէջ տէր բային կը գանուի բային վը-ըայ, ընկլով ո՞վ կամ որո՞նք, ի՞նչ բան կամ ի՞նչ բաները հարցումները. օրինակ՝

Ասուած արդար է. — ո՞վ արդար է. — Ասուած Մարդիկ չար են. — որո՞նք չար են. — Մարդիկ Տունը փառ. — ի՞նչ բան փառ. — Տունը Զիւները կը հային. — ի՞նչ բաները կը հային. — Զիւները

Հարցարան. — ի՞նչ է տէր բայի կամ ենթակայ. օրինակներ օրինակներ տո՛ւր:

**Հրահանգ 124.** — Հետեւեալ խօսքերուն պարունակած բացումներով:

Կատը կարշակ. — Երւանձի կը մնայ. — Դուն կուզաւ, ան կը խերն ու տէր բայիները որոշեցէ՛ր բերանացի՝ պէտք եղած հարցումներով:

Կատը կարշակ. — Երւանձի կը մնայ. — Դուն կուզաւ, ան կը խերն ու տէր բայիները որոշեցէ՛ր բերանացի՝ պէտք եղած հարցումներով:

**Հրահանգ 125.** — Ցետեւեալ խօսքերուն բով վարի անուններէն նակին պէս:

Կը բուրք, կը բաւակի, կը գորի, կը լուսաւոր, կը սամի, կը սուրբ:

Կը բուրք, կը բաւակի, կը գորի, կը լուսաւոր, կը սամի, կը սուրբ:

Կը բուրք, կը բաւակի, օրօրոց, բոյս, դպրոցական, մկրաց, սուրբ:

**Օրինակ.** — Գնդակը կը գորի, եւն:

### ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԱՐ. Ը

Մարտն ի՞նչքան միրուն ամիսն է տարուան, Ամիսն է այն բիւր անակնկալի. Օրէ օր լու, սար, դաշտ, անտառ, աւան Կ'զգինուն նոր նոր ձեւեր պաշտելի:

Ցանկին վերեւէն զարթող պարտէզին, Շաղիկներովն իր նոր փթթող՝ հրապար, կը տեսնես դեղձին որ չերմ արեւին կը բանայ իր ին պատկները վարդ:

Արևու կամ անձրւու, եղեամ, սիւգ կամ հով Ամէն ինչ հրապար ունի այն ատեն, Ու միրուն Մարտիկը դալար դէմքով կը ժպափի յաճախ արցունքի մէջէն:

**Շ. ՈՒՅԱՆՈ**

**Հրահանգ 126.** — Ուսուցչին թելսդրութեամբ ուղղագրեցէ՛ր տողեր վերի ոտանաւորէն:

**Հրահանգ 127.** — Ցետազայ զոյականները վարի ածականներէն յարմարներուն հետ կոսպեցէ՛ր է բայով եւ խօսքեր կազմելով զրեցէ՛ր օրինակին պէս:

Նապատակ, խող, գայլ, եզ, հաւ, կարիճ, արծիւ, սիրամարգ, մրշիմ, ձի, կրիայ:

Թունաւոր, սրբարաց, զիշտիչ, պարար, երկոս, դանդաղ, ածան, ձիր, շեն, բարձրարովզ, աշտոն:

**Օրինակ.** — Նապատակը երկոս է:

**Հրահանգ 128.** — Օրինակիցէ՛ր հետեւեալ խօսքերը.

Ես կիւանդ կի	Մենի կիւանդ կին
Դուն կիւանդ կիր	Դուն կիւանդ կիր
Ան կիւանդ կր	Անոն կիւանդ կին

**Հրահանգ 129.** — Վերի օրինակին պէս վեց ծեւով բերանացի ըսէ՛ր հետեւեալ խօսքերը:

Ես առնոց կի, ես փոքրիկ կի, ես խելօֆ կի:
---

### ԴԱՅՈՒ. — ԲԱՅԻՆ ԹԻՒԸ

56. — Տէր բային եղակի կամ յոգնակի ըլլալուն համաստ բային ալ ձեւը կը փոխուի. ուրեմն բայն ալ անունին և դերանունին պէս ունի թիւ, այսինքն եղակի և յոգնակի. օրինակ՝

Զին փախաւ. ձիերը փախան:

Եր խօսքերուն մէջ փախաւ եղակի բայ է որովհետեւ տէր բային ալ եղակի է և մէկ ձի կը ցուցնէ. իսկ փախան յոգնակի է որովհետեւ տէր բային ալ յոգնակի է և շատ ձիեր կը ցուցնէ:

**Հարցարան.** — Բայը միշտ նոյն ծիրաը կ'ունենայ թէ զանազն ձեւեր. — Ե՞րբ կը փոխուի բային ձեւը. ուրեմն բայն ալ թիւ ունի՞. — Օրինակներ տուր եւ բացատրէ:

**Հրահանգ 130.** — Օրինակեցէ՛ր հետեւեալ խօսքերը եւ բերանացի որոշեցէ՛ր բայիը, տէր բայիները եւ անոնց թիւր:

Ծաղիկը բացուեցաւ. — Ծաղիկները բացուեցան. — Դործառք կ'աշխատ. — Դործառքները կ'աշխատն. — Խոտը դաշտ է. — Խոտերը դաշտ են. — Հիւր սիսի զայ. — Հիւրեր սիսի զան. — Ես կօշիկ զնեցի. — Մենք կօշիկ զնեցին. — Ան յինչ կը կենար. — Անենք յինչ կը կենային.

**Հրահանգ 131.** — Լրացուցէ՛ր հետեւեալ խօսքերը, յարցումին համեմատ եղակի կամ յոգնակի յարմար տէր բայիներով:

(Ի՞նչ բան) կը փայլի. — (Ո՞վ) դաս կ'առնե. — (Ո՞վ) կարսայ կը շինե. — (Որո՞նք) խայեցին Յիտուալ. — (Ի՞նչ բան) կ'այրի. — (Ի՞նչ բաներ) հնաւաէն են. — (Ո՞վ) յարող կուտայ. — (Ո՞վ) յար յուտա. — (Որո՞նք) կը յաջին սայլը. — (Ի՞նչ բաներ) սիսի ծաղիկն երբոր ցարու բայ:

**Օրինակ.** — Այսամանդը կը փայլի:

**Հրահանգ 132.** — Վերի հրանանդին բայիքը ցոյց տուէր, բերանացի որոշելով նաև անոնց եղակի կամ յոգնակի ըլլալը:

**Հրահանգ 133.** — Յարմար բայիք գտնելով ըսէ՛ր թէ ի՞նչ կ'ընեն:

Քամոցով, դարակով, սաներով, մտրակով, ուռկանով, մամուռով, գրիով, յուսենով:

**Օրինակ.** — Քամոցով կը յամեն, տապակով կը տապիկն, եւ՛:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԶԱ. ՊԵՂԵՆ ՈՒ ՖԻՄԵԼԸ

Զապէլ շատ կը սիրէ իր սիրուն ճերմակ չնիկը դոր Ֆիտէլ կը կոչէ: Անիկա իր Ֆիտէլին համար ամէն տեսակ լինամք կը տանի, զանի կը գգուէ, կը փայտայէ, և շատ անդամ անոր հետ խաղալով կը գուարձանայ: Ֆիտէլ ալ հոգի կուտայ իր ափուհին վրայ, երբեք չի զատուիր անոր քու վիճն, անոր ձեռքերը կը լիզէ, և ամէն քմահաճոյքներուն կը հապանդի: Զապէլ և Ֆիտէլ երկու անկեղծ ու ծշմարիտ բարեկամներ են:



Խօսակցութիւն. — Զապէլ զո՞վ կը սիրէ. — Ի՞նչ կ'ընէ ան Ֆիտէլին. — Ֆիտէլ ի՞նչ կ'ընէ Զապէլին. — Զապէլ եւ Ֆիտէլ ի՞նչ-Ֆիտէլին. — Ֆիտէլ ի՞նչ կ'ընէ Զապէլին. — Զապէլ եւ Ֆիտէլ ի՞նչ-Ֆիտէլին. — Կրնա՞յ ըլլալ որ օք մը զժամն իրարու պիսի բարեկամներ են. — Կրնա՞յ ըլլալ որ նինին շուները. — Անոնր երբեք անհանդատ. — Ի՞նչ յատկութիւնն ունին շուները. — Համար մարդիկ...: Հատակի կամ ապերախտ կ'ըլլա՞ն. մինչդիռ մարդիկ...:

**Հրահանգ 134.** — Ուսուցին նելլարութեամբը ուղագրեցէ՛ր մասիր վերի հատուածէն:

**Հրահանգ 135.** — Եհտազայ խօսքերը յօգնակի վերածերով զրեցէ՛ր օրինակին պէս:

Շունը կը հայէ, կը կատի, կը խածնէ. — Ածուխը կը հրամի, շունը կը հասնի, մոխիր կ'ըլլայ. — Մարդը կը խորի, կը խօսի, կը վառի, կը հասնի, մոխիր կ'ըլլայ. — Մարդը կը խորի, կը կարէ, կ'ար-կը գրէ, կը զործէ. — Գերձակը կը ձեւէ, կը կորի, կը կարէ, կ'ար-կը գրէ. — Մշակը եւեկոց, ցանեց, տափանեց, հնձեց, ամբարեց. — Հաւը հաւկիր ածեց, ըխուց, ձագ հնանեց:

**Օրինակ.** — Շուները կը հայէն, կը կատին, կը խածնէն:

**Հրահանգ 136.** — Օրինակեցէ՛ր յիտսզայ խօսքերը:

Ես մշակ սիս՝ բրայի	Մեմ մշակ սիս՝ ըլլայինի
Դուն մշակ սիս՝ ըլլայիր	Դուն մշակ սիս՝ ըլլայիր
Ան մշակ սիս՝ ըլլար	Անենք մշակ սիս՝ ըլլային

**Հրահանգ 137.** — Վերի օրինակին պէս վեց ծեռով բերանացի ըսէր հետեւեալ խօսքերը:

Ես գոհ սիս՝ ըլլայի,	Ես եւշանիկ սիս՝ ըլլայի,
Սիս՝ ըլլայի:	Սիս՝ ըլլայի:

### ԴԱՍ. — ԲԱՅԻՆ ԴԷՄՔԸ

57. — Ոմին խօսքի մէջ բայը կը ցուցնէ  
կամ խօսողը . օրինակ՝ գրեցի,  
կամ ան որու կ'ուզուի խօսքը . օրինակ՝ գրեցիր,  
կամ ան որուն վրայով կը խօսուի . օրինակ՝ գրեց:

58. — Ուրեմն բայն ալ անձնական գերանունին պէտ  
երեք դէմք կը ցուցնէ և անոր համեմատ կը փոխուի  
թէ եղակի թէ յօգնակի մէջ . օրինակ՝  
Ա. դէմք . — Ես կը խօսիմ, մէնք կը խօսինք,  
Բ. » Դուն կը խօսիս, գուք կը խօսիք,  
Գ. » Ես կը խօսի, անոնք կը խօսին:

**Հարցարան** — խօսքին մէջ բայը ո՞ր անձերը կը ցուցնէ .  
օրինակներով բացատրէ . — Ուրեմն բայը բանի՞ դէմք կը ցուցնէ .  
օրինակներ տուր:

**Հրահանգ 138.** — Օրինակեց՛ք յիտազայ խօսքերէն առաջին  
դէմք ցոյց տուողները:

Ես կը խայեմ, ան ֆնացաւ, դուք պիտի հասիի, դուն կը խա-  
ղայիր, մենիկ կաղորդինք, մենիկ կերգեն, և ուրախացայ, դուն սրս-  
կուրմա, ան պիտի ունէ, մենիկ կը յուսայինք, դուք կը հանգիի, անին  
սկ' փորանի, Տիգրան արքացաւ, ոյխարները մաշեցին:

**Հրահանգ 139.** — Օրինակեց՛ք վերի խօսքերուն Բ. դէմք  
ցոյց տուողները:

**Հրահանգ 140.** — Օրինակեց՛ք վերի խօսքերուն Գ. դէմք  
ցոյց տուողները:

**Հրահանգ 141.** — Լրացուցէ՛ք յիտազայ խօսքերը, պէտք եղած  
տէր բայիներով:

• • • բաղ կուտայ. — • • • արճ կուտայ. — • • • միքասուդ  
կուտայ. — • • • շագանակ կուտայ. — • • նուռ կուտայ. — • • կեռա  
սակ կուտայ:

**Օրինակ.** — Բայինեին բաղ կուտայ:

### ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԲԱՐՁՐՁԻՒԿ

Բարձրձիւկ իմ վոքքիկ, ձերմակ ու տաքուկ,  
կի փեսուրներով վասիուկ ու առատ,  
երբ վախնամ գալէն կամ փոթորիկէն  
ինչքան ապահով կը նիրհեմ վըրագ:

Բայց չատ մանսուկներ մերկ, անառւն, անմայր  
Զունին բընաւին, ո՞հ, ի՞նչ բախտ դժնէ,  
Ո՞չ բարձ, ո՞չ մահիճ ննջելու համար:  
Այս բանն, աւազ, զիս չատ տիսուր կ'ընէ:

**ՏԻԿԻՆ ՏԵՂՈՐԸ ՎԱԼՄՈՅ**

**Հրահանգ 142.** — Բերանացի որոշեցէ՛ք 138ըդ հրահանզի  
բայերուն եղակի կամ յօգնակի ըլլալը:

**Հրահանգ 143.** — Առաջին դէմքի վերածելով զրեցէ՛ք հե-  
տեւեալ խօսքերը:

Դուն առունե կ'եղես, կը բուացուխ, նախաճաշ կ'ընես, դրպ-  
ռց կ'երքաս, դաս կուտաս, ինկրուան տուն կը դառնաս, կ'ընքրես,  
դաս կը մերսն, յեսյ կը պալիս, կը ֆնաս:

**Օրինակ.** — Ես առունե կ'եղես . . . եւն:

**Հրահանգ 144.** — Երրորդ դէմքի վերածեցէ՛ք նոյն խօսքերը:

**Օրինակ.** — Ան առունե կ'եղես . . . եւն:

**Հրահանգ 145.** — Յոզնաւիկի վերածեցէ՛ք նոյն խօսքերը:

**Օրինակ.** — Դուք առունե կ'եղես . . . եւն:

**Հրահանգ 146.** — Օրինակեցէ՛ք հետեւեալները:

Դուն աշխատակր եղի՛ր, մենի աշխատակր ըլլանի, դուք աշ-  
խատակր եղի՛:

**Հրահանգ 147.** — Վերի օրինակին պէս երեք ձեւերով բե-  
րանացի ըլէք հետեւեալները:

Դուն խնաշի եղի՛ր, դուն կորիմ եղի՛ր, դուն վեհաճճ եղի՛:

### ԴԱՍ. ԲԱՑԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ

59.—Բայց սարբեր ձեւեր կ'առնէ նաև զանազան ժամանակներ ցուցնելու համար . օրինակ՝

Միհրան ճաշեց, Զաւէն գեռ պիտի ճաշէ.

Այս խօսքերէն առաջնին մէջ ճաշեց բայց երկրորդին մէջ պիտի ճաշէ եղած է, Միհրանին և Զաւէնին ճաշելու տարբեր ժամանակները որոշելու համար :

60.—Բայց երեք ժամանակ կը ցուցնէ որոնք են Ներկայ. օրինակ՝ կը գրեմ, որ ըսել է «Հիմա կը դրեմ»,

Անցեալ. օրինակ՝ գրեցի, որ ըսել է «անցած ժամանակի մէջ գրեցի»,

Ապանի. օրինակ՝ պիտի գրեմ, որ ըսել է «գափք ժամանակի մէջ գրել կ'ուղեմ» :

**Հարցարան.**—Բայց ուրիշ տարբեր ձեւեր այ կ'առնէ՞ եւ ինչո՞ւ համար. օրինակներ տո՛ւր եւ բացատրէ. —Բայց բանի՞ ժամանակ կը ցուցնէ. օրինակներով բացատրէ:

**Հրահանգ 148.**—Բերանացի որոշեցէ՞ք հետեւեալ խօսքերու բայերուն ժամանակներու:

Ես դաս կը սերեմ, Միհրան դասը պիտի սերէ, դուն դասդ սերեցիր. —Մշակը մերկեց արը, հիմա ցորեն կը ցանէ, վերշը պիտի հնձն ցորենը. —Դու նուազեցիր, մենի պարեցին, հիմա ես կը նուազեմ, դու կը պարէ, ինչ վերը Պետու պիտի նուազ, ես պիտի պարեմ. —Ես ինձնու կերայ, դու այ կերա՞մ ձեր խնձորը. —Ոչ, ես իշխանու հիմա կ'ուսիմ, բայց Ասրինէ դեռ պիտի ուտք:


**Հրահանգ 149.**—Լրացուցէ՞ք հետեւեալ խօսքերը, անցեալ ժամանակ ցուցնող յարմար բայերով:

Փայտահար տապարով . . . ծառը. —Հիսմը թշիրով . . . փայտը. —Այզեպամը յօսցով . . . որբատնելը. —Նկարիչը վրձինով . . . կտակին փայ. —Պարտիպամը ցնցուով . . . ծաղկեները. —Զարմինի հերինով . . . գուշպան. —Ես խոզանակով . . . հազուս:

**Օրինակ.**—Փայտահար տապարով կտեց ծառը:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ. —ԵՐԿՈՉ ՄԵՂՋՈՒՆԵՐԸ

Երկու մեղոններ կը կռուբաէին: —Մեղրս կ'առնես կը լոր, կ'ըսէր մին. —Մեղրամուս դոլցար կ'ըսէր միւսը. —Ես քեզմէ բան մը չտափ, կը պասասիանէր ասանինը. —Ես քեզմէ բան մը չգողցայ, կը պասասիանէր երկրորդը: Եւ կասագորէն իրալու վրայ յարձակերպ զիրար ըմբանը, որ ըսել է «Հիմա կը դրեմ»,



ինկան մեռած: Պիծակներ. —Ի՞նչ կ'ըսէին իրկու մերուներ. —Ի՞նչ կ'ըսէին իրարու. —Ի՞նչ ըրին յիսոյ կատած մերուները. —Ի՞նչո՞ւ զիրար ըմբանը, չորհակալ ենք. ձեր պատրաստած մեղմերը մենք կ'ուտանք:

**Խօսակցուքներ.**—Ի՞նչ կ'ըսէին երկու մերուներ. —Ի՞նչ կ'ըսէին իրարու. —Ի՞նչ ըրին յիսոյ կատած մերուները. —Ի՞նչո՞ւ զիրար ըմբանը, չորհակալ ենք. ձեր պատրաստած մեղմերը մենք կ'ուտանք:

**Հրահանգ 150.**—Ուտուցչն Խելազրութեամբ ուղղազրեցէ՞ք տողիք վերի հասու ածէն:

**Հրահանգ 151.**—Լրացուցէ՞ք յետագայ խօսքերը ներկայ ժամանակ ցուցնու յարմար բայերով:

Մշակը բիշովով . . . հոդր. —Արմանակիրը ծեփիչով . . . պատը. —Ասաղագործը արցով . . . սամազալ:

**Օրինակ.**—Մշակը բիշով կը բիշ հոդր:

**Հրահանգ 152.**—Լրացուցէ՞ք յետագայ խօսքերը ապառնի ժամանակ ցանու յայիրով:

Զալազար զալազար . . . ցորենը. —Երկրազործներ սայրով . . . հասացալազար. —Դրիզու օձուով . . . ձեռները. —Մենի բույլիով . . . բամբար:

**Օրինակ.**—Զալազար զալազար պիտի աղայ ցորենի:

**Հրահանգ 153.**—Որինակիցէ՞ք հետեւեալ խօսքերը:

Ես բարի ըլլամ Մենի բարի ըլլամ  
Դուն բարի ըլլաս Դուն բարի ըլլաս  
Ան բարի ըլլայ Ան բարի ըլլան

**Հրահանգ 154.**—Վերի օրինակն պէս գեց ձեւերով բերանացի բաէ՛ր յետագայ խօսքերը:

Ես բաջ ըլլամ, ես նիզ ըլլամ, ես խոնիմ ըլլամ:

### ԴԱՅ. — ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

61. — Բայլ դեռ ուրիշ զանազան ձեւերու կը փոխանելու համար . օրինակ՝

Դրէ , կը գրէի , ևթէ գրեմ , գրած , ևն :

62. — Բային այսպիսի զանազան ձեւերու փոխուիլը կը կոչուի խոնահում :

**Ճարցարան.** — Բայլ դեռ ուրիշ թ՞նչ ձեւերու կը փոխուի . օրինակներ տուր. — Բային այս փոփոխութիւնները թ՞նչ կը կոչուին:

**Ճարտարան 155.** — Օրինակիցէ՛ր յետազայ խօսքերուն պատես համակած զրել բային զանազան ձեւերը:

մակ կը գրեմ , դուն նամակդ գրեցիր , Յովսկի աղ նամակի . Յակով'ր , գրէ նամակդ , դուն աղ նամակ պիտի մեջի տուածակ . երկ եւ նամակ գրեմ , ուր կ ուածակ գրեմ , ուր կ անամակ գրեմ՝ աղեկ կը լլար . գրած նամակդ

**Ճարտարան 156.** — Օրինակիցէ՛ր ճնշուեալ խօսքերուն պատես խօսիլ բային զանազան ձեւեր:

Դուն խօսի սեմինար , սեմինար խօսիր , մեմի խօսեցամի խօսեցի՛ , պարտեներ . միային խօսի՛նի . երկ եւ խօսիմ , դուն պարտի՛ խօսի ժամկետ . պատասխան կուտայի . դուն խօսի զիտեր . խօսելու խօսիմ մասնէկ և վեցը խօսի . եւ խօսած խօսի զիտեր , դուն խօսելի խօսիդ պատրաստ:

**Ճարտարան 157.** — Օրինակիցէ՛ր յետազայ խօսքերուն պարունակած կարդալ բային զանազան ձեւեր:


Մեմի զիրֆ կը կարդամի , երբ զիրֆ կարդացի . երբ ես զիրֆ կը կարդացի , դուն թեր կը կարդացի . սամի՞ զիրֆ պիտի կարդամ . Պահերու կը կարդացի մեմի միտի կը լեհեինի . կարդամ եւ ուշադրութիւն համեայ , անիկա շաս կարդացի զիրֆ ունի . գրող կարդացող տղան ուտամնական կը լլար . մեմի շաս զիրֆն կարդացեր ենի:

### ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԿՍ. Խ. Բ.

— «Երբ քեզ կը դիտեմ , աղւո՞ր նաւ չքեզ Ո՞չ , կը դողդղամ ստուգիւ շատ հեղ , Անհուն ծովերուն ինչո՞ւ գուն քեզ տաս Ո՞վ կը կանչէ քեզ , ըսէ՛ , ո՞ւր կ'երթաս . Ցից կայմիդ վըրայ առագաստն ուռած Եւ ալիքներէն ընդմիշտ օրօրուած՝ Ինչո՞ւ արշաւես վտանգներու դէմ , Հեռանսա խաղաղ նաւահանգիստէն» :

— «Եւ դուն , մանուկ , անկողնիդ մէջ այնքան հանգիստ , Ինչո՞ւ համար չես ըներ նիստ , Եւ ամէն օր դպրոց կ'երթաս Ցար կ'աշխատիս ու կուտաս դաս» :

**ԱԼՔԲՈՒՏ ՆՈՒՅ.**



**Ճարտարան 158.** — Յետազայ բայիերուն բով զրէ՛ր պէտք եղած գերանուն տէր բայիները (որ զօրութեամբ կ'իմացուին):

Կը յոգիմ , կը կարեմի , փակեցի , պիտի ուսւ , վաւեցի , կ'ուրախանայ , տրտիցայ , պիտի նայիմ , եւուացի՛ր , գնացէ՛ր , կուրացիմ , պիտի մաշիմ , կը մուրար , խմենի , փուրացի՛ր , հազացին , կերաք , ընեղութիմ , կը բնեիմ:

**Օրինակ.** — Ես կը յոգիմ:

**Ճարտարան 159.** — Վերի բայիերուն նիւերն ու դէմբերը որոշեցէ՛ր բերանացի:

**Ճարտարան 160.** — Օրինակիցէ՛ր յետեւեալ խօսքերը:

Մեմի մեծ ըլլայինի

Ես մեծ ըլլայի

Դուն մեծ ըլլայիր

Անեմի մեծ ըլլային

**Ճարտարան 161.** — Վերի օրինակին պէս վեց ծեւերով խոնարհեցէ՛ր հետեւեալները:

Ես դուն ըլլայի , ես միւր ըլլայի , ես մարդ ըլլայի:

ԵՄ ԲԱՅՑԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

ԹՎԱԿԻ

Ա. ԴԵՄ

Բ. ԴԵՄ

Գ. ԴԵՄ

ԹՎԱԿԻ

ՄԵՆՔ ԵՆՔ

ԴՈւք Եք

ԱՆՈՆՔ Են

Անցեալ անկատար

Ա. ԴԵՄ

Ես էի

Բ. ԴԵՄ

Դուն էիր

Գ. ԴԵՄ

Ես էր

ՄԵՆՔ ԷՒՆՔ

ԴՈւք Էիք

ԱՆՈՆՔ Էին

Անցեալ կատարեալ

Ա. ԴԵՄ

Ես եղայ

Բ. ԴԵՄ

Դուն եղար

Գ. ԴԵՄ

Ես եղաւ

ՄԵՆՔ Եղանք

ԴՈւք Եղաք

ԱՆՈՆՔ Եղան

Բացարձակ ապառնի

Ա. ԴԵՄ

Ես պիտ' ըլլամ

Բ. ԴԵՄ

Դուն պիտ' ըլլամ

Գ. ԴԵՄ

Ես պիտ' ըլլայ

ՄԵՆՔ պիտ' ըլլանք

ԴՈւք պիտ' ըլլաք

ԱՆՈՆՔ պիտ' ըլլան

Անկատար ապառնի

Ա. ԴԵՄ

Ես պիտ' ըլլայի

Բ. ԴԵՄ

Դուն պիտ' ըլլայիր

Գ. ԴԵՄ

Ես պիտ' ըլլար

ՄԵՆՔ պիտ' ըլլայինք

ԴՈւք պիտ' ըլլայիք

ԱՆՈՆՔ պիտ' ըլլային

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ԹՎԱԿԻ

Ա. ԴԵՄ

»

Դուն եղիր

ԹՎԱԿԻ

ՄԵՆՔ ըլլանք

Դուք եղէք

ԱՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Ես ըլլամ

»

Դուն ըլլաս

»

Ես ըլլայ

ՄԵՆՔ ըլլանք

Դուք ըլլաք

ԱՆՈՆՔ ըլլան

Անկատար

Ա. ԴԵՄ

»

»

Ես ըլլայի

»

»

Ես ըլլար

ՄԵՆՔ ըլլայինք

Դուք ըլլայիք

ԱՆՈՆՔ ըլլային

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Անցեալ բնդունելութիւն

Եղած

ՆԵՐԿԱՅ բնդունելութիւն

Անցեալ բնդունելութիւն

Եղած, եղեր

Ապառնի բնդունելութիւն

ԲԱՐՁՐԱՎՐ, ԸԼԱՄՈՒ

### ԴԱՄ.—ԷԱԿԱՆ ԲԱՅ ԵՒ ՍՏՈՐՈԳԵԼԻ

63.—Էական կը կոչուի եմ բայց իր բոլոր ձևերով:

64.—Խօսքին մէջ էական բայց իրեն հետ անբաժան կ'ունենայ ուրիշ բառ մը որ կը կոչուի ստրոգելի. էական բայց առանց ստորոգելիի՝ իմաստ չի կրնար առաջ.

Երկինքը կապոյտ է.

Այս խօսքին մէջ է էական բայ է, կապոյտ առողելի, և խօսք չըլար կթէ առանց ստորոգելիի՝ ըսէինք Երկինքը . . . է:

65.—Ստորագելին աէր բային ի՞նչ կամ ի՞նչպէս ըլլալ կը ցուցնէ և կ'որչուի աէր բային վրայ ընելով այդ հարցումները. օրինակ՝

ինձորը պառող է, ինձորը ի՞նչ է—պառող (ստորոգելի).  
Ես անմեղ եմ, ես ի՞նչպէս եմ—անմեղ (»)

Հարցարան. — Ո՞ր բայց էական կը կոչուի. — Ի՞նչ է ստորոշին. — Էական բայց ինքնին իմաստ կրնա՞յ տալ. օրինակ տուր զելին. — Էական բայց էական կը կոչուի. — Ի՞նչ է ստորոշել բացատրէ. — Ստորոգելին ի՞նչ կը ցուցնէ, ի՞նչ հարցումներով կ'որշուի. օրինակներ տուր եւ բացատրէ:

**Հրահանգ 162.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը, ստոծիծելով էական բայերը:

Դան նահանակ եղաւ. — Մարդիկ մահկանացու նե. — Քաջ Վարենիր եւ փափաթիդ կը հասնիս. — Ես զինուոր պիտ' ըլլամ եւ հայրենիկ կը կուզես երշանիկ ըլլայ, աշխատ. — Յանցաւոր պիտ' ըլլային. — Մեմ հայ ենի եւ հայ պիտի մեանի:

**Հրահանգ 163.** — Օրինակեցէ՛ք վերի հրահանգին ստորոշիները:

**Հրահանգ 164.** — Էական բային անցեալ կատարեալի երկին պէս:

Պորդ գէմրով խօսքեր կազմեցէր հետեւեալ բառերով, օրինա-

մոխիր, թշնամի եւ բարեկալ:

Օրինակ. — Չմուլ ցուր կղաւ:

### ԸՆԹԵՑՈՒՄ. — Ս.Գ.Ռ.Ս.ԽՆ ՈՒ Ս.Գ.Ռ.Խ.ԽԸ

Ագուստը պանիրի կտոր մը խկեղով՝ ծառին վրայ թառած էր: Աղուէսը առաւ պանիրին հոտը և վեր վար նայելով՝ տեսաւ ագուստը ծառին նայելով՝ աղուստը կտուցին մէջ: — Հէվ վրայ, պանիրը կտուցին մէջ: — Հէվ բարեւ, աէ՛ր ագուստ, ի՞նչքան սիրուն և զեղեցիկ էք, իրաւ որ այս անստավին մէջ ձեզի չափ շրջորհալի թուչուն մը չկայ. ի՞նչքան անուշ ըլլալու էնաւ ձեր երգը . . . :



Ագուստը այս գովեսաներէն զգը խած՝ ցոյց տալու համար իր քաղաքը, որով ձայնը, բայցաւ կտուցը և կասաչ մըն է արձակեց, որով նաև ի՞նչ ըստ, բերնէն, և աղուէսը որ արդէն այդ բապանիրը ինկաւ բերնէն, և աղուէսը ու արդէն այդ բապանիրը ինկաւ բերնէն, և աղուէսը լիեց պանիրն ու փախաւ:

**Խօսակցութիւն.** — Ազրաւն ի՞նչ ըրաւ. — Աղուէսն ի՞նչ ըրաւ եւ ի՞նչ ըստ. — Աղուէսին խօսքերն անկի՞զ էին. — Ազրաւը համար ի սուսաւ ի սուսաւ. — Հետեւանը ի՞նչ եղաւ. — Ի՞նչ է շողուատամց այդ խօսքերուն. — Հետեւանը ի սուսաւ. — Պրոթութիւնը:

**Հրահանգ 165.** — Ուսուցչին թերազոր նեամբ ուղարկեցէ՛ք մասեր վերի հասուածէն:

**Հրահանգ 166.** — Հետեւեալ խօսքերը լրացուցէ՛ք վարի բառերէն յարմար ստորոգելիներով:

Աստուած . . . կ. — Հային . . . կ. — Մասիս . . . կ. — Կ. Պուստուած . . . կ. — Հային . . . կ. — Անտառ . . . կ. — Անտառն, Բայիք . . . կ. — Հին մարդիկ . . . կիմ. — Ենեւեփիկիշ, Անտառն, Անտառիք . . . պիտ' ըլլան:

Անու, միամիտ, մայրամարտներ, ամենուրեմ, անման, զորս:

**Հրահանգ 167.** — Օրինակեցէ՛ք հետեւեանինը:

Ես զիր կը ցրեմ, ես ան կը խօսիմ, ես թեր կը կարդամ. — Ես զիր կը ցրեմ, ես ան կը խօսիմ, մենի՛ թեր կը կարդամ. — Ես զիր կը ցրեմ, մենի՛ ան կը խօսիմ, զորս թեր կը կարդամ. — Ես զիր կը ցրեմ, զորս ան կը խօսիմ, զորս թեր կը կարդամ. — Ես զիր կը ցրեմ, ան ան կը խօսի, ան թեր կը կարդամ. — Ան զիր կը ցրեմ, ան ան կը խօսի, ան թեր կը կարդամ. — Ան զիր կը ցրեմ, ան ան կը խօսի, ան թեր կը կարդամ:

**Հրահանգ 168.** — Վերի օրինակին պէս բերանացի խոնարհեցէ՛ք հետեւեանիներուն ներկայ ժամանակը:

Հաց եկել, շատ յոցնի, զնդակ խաղալ:

ԴԱՍ.—ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՅ ԵՒ ՍԵՌԻ ԽՆԴԻՐ

66.—Ներգործական կը կոչուին այն բայերը սրոնց ըլնակ՝

Մշակը ցորեն կը հնձէ.

Այս խօսքին մէջ կը հնձէ ներգործական բայ է, որովհետեւ աէր բային (մշակը) հնձելու գործողութիւնը կը կատարէ ցորենին վրայ:

67.—Ներգործական բային խմասոք ամբողջանալու համար պէտք ունի ուրիշ բառի մը որ կը կոչուի սենի խնդիր:

Վերի խօսքին մէջ ցորեն սեռի խնդիր է, զի եթէ առանց այդ բառին՝ ըստնք «մշակը կը հնձէ...» խօսքը (ցորեն, գարի, վարա՞կ...):

68.—Սեռի խնդիրը կը գտնուի բային վրայ ընկով ները. օրինակ՝

Սիրէ ընկերդ, զո՞վ սիրէ, — ընկերդ,

Կը յարգեմ ուսուցիչներս, զո՞րո՞նք կը յարգեմ, —

Երուանդ հաց կ'ուտէ, Երուանդ ի՞նչ բան կ'ուտէ, հաց,

Դերձակը կարեց հագուստները, դերձակը ի՞նչ բան կ'ուտէ կարեց. — հագուստները:

**Հարցարան.**—Ո՞ր բայերը ներգործական կը կոչուին. օրինակով մը բացատրէ. — Ի՞նչ է սեռի խնդիրը. բացատրէ օրինակով. — Սեռի խնդիրը ի՞նչ հարցումներով կը գտնուի. օրինակներ տուր եւ հարցումներն ըրէ:

**Հրահանգ 169.**— Օրինակեցէ՛ր նետեւեալ խօսքերուն ներգործական բայերը, յետոյ սեռի խնդիրները:

Պատշաճանը վարդեր ենիկեց. — Ռտարը կայաւ մը որսաց և զայն ծախեց. — Գայլը կը յափշակէ ոյխարևեր երկ շոմերը չպահպաննեն զանեն. — Ճարտարապետը պահեղ մը պիտի կառուցած. — Յիսուս օրինեց մասնութերը. — Դուռ զիս յնու մասնաւ բայց ևս նազ կը կանաչնամ. — Գրավաճառը այն դիրք առաւ ևս ուրիշ մը տուաւ:

ԱՐԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԾԻՇԵՌՈՒՍԿԻՒՆ

Մարտն անցաւ, հասաւ Սպիրի գեղեցիկ,

Հեռու աշխարհքէ եկաւ ծիծեանիկ.

Դուն բարո՛վ եկար, գարնա՞ն կարապետ,

Բոյն շնողներու ամէնէ՞ն վարպետ:

Կոռնկը թռաւ, գնաց վերեւէն,

Սոխակն ալ փախաւ մեր սպարտէզներէն.

Մէկ դո՞ւն մնացիր ձնձզուկներու հետ,

Սիրո՛ւն ծիծեանիկ, գարնա՞ն կարապետ:

Պատուհանիս մօտ շնէ՞ քու բոյնը,

Անուշ ձռւողով երգէ գարունը.

Զո՞ւ ածէ, հանէ՞ գեղեցիկ ձագեր

Եւ կեցի՛ր մեր մօտ մինչեւ Սեպահմեր:

Ո. ՊՈ.ՏԿԱՆԵՍԸՆ

**Հրահանգ 170.**— Յետազայ խօսքերուն մէջ հարցում ներուն տեղ զրէ՛ր պատշաճ սեռի խնդիրներ վազի զոյտկաններէն: Ներուն տեղ զրէ՛ր պատշաճ սեռի խնդիրներ վազի զոյտկաններէն: Թույլուք (ի՞նչ բան) կը շինէ. — Լոյսը կը փարանէ (ի՞նչ բան). — Ցովիսանեն Մկրտիչ մկրտեց (զո՞վ). — Արեւին ձառապայրները հնանը. — Ցովիսանեն Մկրտիչ (ի՞նչ բան). — Կառավալցուցին (ի՞նչ բաները). — Մկրտին (ի՞նչ բան) կը շինէ. — Կառավալցուցին (ի՞նչ բաները). — Քանական պասկեց (զո՞վ): Ցովիսանեն պասմէ (զո՞վ). — Քանական պասկեց (զո՞վ): Ցովիսանեն պասմէ (զո՞վ). — Ցովիսանեն պասկեց (զո՞վ): Ցովիսանեն պասմէ (զո՞վ):

**Հրահանգ 171.**— Օրինակեցէ՛ր նետեւեալները:

Ես զիր գրեցի, ևս ձառ խօսեցայ, ևս թեր կարդացի. — Մենք զիր գրեցիին, մենք ձառ խօսեցամ, մենք թեր կարդացիին:

Դուռ զիր գրեցիր, դուռ ձառ խօսեցայ, դուռ թեր կարդացի:

Ան զիր գրեց, ան ձառ խօսեցայ, ան թեր կարդաց. — Անոնք զիր գրեցին, անոնք ձառ խօսեցամ, անոնք թեր կարդացին:

**Հրահանգ 172.**— Վերի օրինակին պէս բերանացի խոնարհեցէ՛ր նետեւեալներուն անցեաւ ժամանակը:

Վարդ սնկել, դրամ շամիլ, ձուկ որսայ:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԽԵՆԼՈՒՔ ԴԱՎԻԴՅԱՆ

Գեղի մը մէջ Խելօք Դաւիթ մը կար որուն ամէն մարդ կը դիմէր խելք հարցնելու։ Օր մը գեղացիներէն մէկուն կովը դոյլն մէջ խոթեր էր զլուխը ջոր խմելու համար, բայց ջուրը խմելէ յասոյ՝ զլուխը կը բռնուի դոյլն մէջ։ Գեղացին և դրացիները շատ կ'աշխատին որ կովուն զլուխը հանեն դոյլէն բայց անկարելի կ'ըլլայ։ Այն առեն Խելօք Դաւիթը կը կանչեն որպէսզի միջոցը գտնէ կովուն զլուխը ազատելու։ Խելօք Դաւիթ կու գայ, և քիչ մը մտածելէ յետոյ՝ «Պէտք է կարել զլուխը», կ'ըսէ։ Գեղացիներն անմիջապէս կը մորթին կովը, բայց ի՞նչ օգուտ որ կարուած զլուխը նորէն կը մնայ դոյլն մէջ։ Խելօք Դաւիթ այս անգամ ալ կը վճռէ որ դոյլը կոտրեն և զլուխը դուրս հանեն։

**Խօսակցութիւն.** — հօնապիսի մէկն էր Խելօք Դաւիթ. — Խակապէս խելօքը էր թէ հակառակը. — Խակ զեղացին՞՞րը ... — Դաւիթ. պատմեցէ՛ր:

**Հրահանգ 173.** — Օրինակեցէ՛ր վերի հատուածը, ստորագծելով բոլոր պայիքը։

**Հրահանգ 174.** — Հետեւեալ խօսքերուն մէջ հարցումնելնորդիւնիվ։

Երախան կար (ի՞նչ կ'ընէ). — Ասուած (ի՞նչ լրաւ) տիկերի. — Կազմաւար զիր (ի՞նչ կ'ընէ). — Արագիլ (ի՞նչ լրաւ) օձը. — Պարկը (ի՞նչ լրաւ) ծաղիկնուն վրայ. — Կրակը կայծեր (ի՞նչ լրաւ) վարի բայերը։

Կը կազմէ, յափշակեց, կ'արձակէ, կը ծծէ, պիս՝ որսան,

**Հրահանգ 175.** — Հետեւեալ խօսքերուն պարունակած բազուցէ՛ր։

Խերէն էականներն ու ներզործականները որոշելով զատ զատ կեցաւ. — Ես կ'աշխատիմ, պատրի կը սորվիմ. — Զմեռ կար, ոդը ցուրտը հասաւ, մրազները վանեցի՛ք. — Դիշ-

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԹԻԹՎԱՌԱՆ ՈՒ ՄՅԱՆՈՒՆ

— Էսէ՛ ինձի, թիթվուն սիրուն  
թէ ինչերո՞վ գուն կ'ասլիս .  
Կը թուշախա օրերն ի բուն,  
Էսէ՛, ինչպէս չես յոգնիք։

— Դաշտերուն մէջ կանանչ, քնքուշ,  
Ես միշտ կ'ասլիմ համարձակ,  
Ծաղիկներուն բուրմունքն անուշ,  
Իմ կերակուրս է միակ։



Բայց իմ կեանքը, ո՞հ, շատ կարճ է,  
Սն մէկ օրէն երկար չէ.  
Բարի՛ եղիր, մանուկ փոքրիկ,  
Ջլս մի՛ ձեռներ ինայէ՛։

**Հրահանգ 176.** — Նախորդ հրահանզի բոլոր բայերուն թիւն ու դէմքը որոշեցէ՛ր բերանացի։

**Հրահանգ 177.** — Նոյն հրահանզի բայերուն զոյական կամ գերանուն տէր բայիները որոշեցէ՛ր պէտք եղած հարցումներով։

**Հրահանգ 178.** — Նոյն հրահանզի ներզործական բայերուն զոյական կամ զերանուն սեռի խնդիրները որոշեցէ՛ր պէտք եղած հարցումներով։

**Հրահանգ 179.** — Նոյն հրահանզի էական բայերուն ստորոգեիները որոշեցէ՛ր պէտք եղած հարցումներով։

**Հրահանգ 180.** — Օրինակեցէ՛ր հետեւ եալները։

Ես զիր պիսի գրեմ, ևս առ պիսի խօսիմ, ևս թեր պիսի կարեւ զիր պիսի գրեմ, ևս առ պիսի խօսիմ, ևս թեր պիսի կարդամ։

Դուն զիր պիսի գրեմ, դուն առ պիսի խօսիմ, դուն թեր պիսի պիսի կարդամ։

**Հրահանգ 181.** — Վերի օրինակին պէտ բերանացի խոնարհեցէ՛ր նետեւեալներուն պատմնի ժամանակը։

Զուր խմել, դաս սորվի, ցորեն աղաւ։

### ԴԱՍ. — ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

69.

Երբոր խօսքին մէջ գոյականին դիրքը կամ  
որևէ պարագան հասկցնել ուզենք, պէտք կ'ունենանք  
անոր քով զնելու ուրիշ տեսակ բառ մը. օրինակ՝

Եթէ ըսենք «դիրքը դրի դարակ», որոշ իմաստ  
չի առար. հարկ է ըսկ «դիրքը դրի դարակին վրայ» կամ  
«դարակին մէջ» կամ «դարակին յով» կամ «դարակին  
տակ»: Այս պարագային մէջ վրայ, մէջ, յով, տակ բառե-  
րը ցոյց կուտան թէ գիրքը դարակին ո՛րտեղը դրուած է:

70.—Այն բառերը որոնք անունի կամ դերանունի  
մը քով կը զրուեն անոր դիրքը կամ որևէ պարագան  
ճշտելու համար, կը կոչուին նախադրութիւն:

71.—Նախադրութիւններէն ոմանք իրենց քովի  
անունէն կամ դերանունէն առաջ կը դրուին և շատերը  
ետքը. օրինակ՝

Դեպի առուն, մինչեւ դպրոց, մեղի հետ, ծառին  
շուրջ են:

**Հարցարան.** — Խօսքին մէջ գոյականին դիրքը կամ որ եւ է  
պարագան ի՞նչ կերպով կարելի է հասկցնել. օրինակով բացարձէ.  
—Ո՞ր բառերուն կը բառուի նախադրութիւն. — Նախադրութիւնները  
տուրք:

**Հրահանգ 182.** — Հետեւեալ խօսքերուն պարունակած շե-  
նացի որոշեցէ՛ր:

Եշին մէջ զիմի կայ. — Մի՛ խօսիր յմիջի ենտ. — Ծաղկներ  
բուսած և՛ առուալին բավ. — Մշակը պառկեցաւ ծառին տակ և  
մինչեւ ոյս հնացաւ. — Ուստրը դէպի անսառ ուղղեց հայինը. —  
Առանց փուշի վարդ ըլլար. — Մենք իբրև Հայ պարտական ենք  
սիրել մեր ազգը. — Մեզի համար գործ մը կայ հոս. — Ընկերու սիրել  
ամենի պէս. — Մեկ ասեղութէն վար իշաւ, միւսկ վեր իշաւ:

**Հրահանգ 183.** — Վերի հրանանգին նախադրութեանց ըն-  
քարացող բառերուն անուն կամ դերանուն ըլլալը որոշեցէ՛ր բե-

### ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՀԱՅՐԵՆԵԲ ՍՂԲԵՒՐԵ

Ի՞նչ անուշ ձայներ կը հնչեն

Մեր ծաղկաշատ սարերէն,

Ոզինմբըն են որ կ'մրմնջեն

Այդ սարերու վերեւէն:

Սպրիւրն է այն սէգ, լեռնածին,

Վճառ աղբիւր կենարար.

Տե՛ս ի՞նչ հեշտիւ՝ լուսաբացին

Կը գլորի լեռն ի վար:

Սրշալոյսի շողերն աղու

Կը ցողցըն անոր մէջ.

Եւ ալիքներն ալ իրարու

Կուտան համբոյըներ անվերջ:

Հէյ ջան աղբիւր, քու հայրենի

Ծարաւ աղոց դովաբեր,

Քու ակըդ թո՛ղ օրհնեալ մինի

Ու ծաղկաշատ՝ քու ափեր:

Ա. Պ. Բ. Ե. Ր.

**Հրահանգ 184.** — Օրինակիցէ՛ր հետեւեալ բառերը, ստո-  
րագծելով նախադրութիւնները:

Քաղաքին մօս, անոնց հանդիս, այժին առջեւ, պատին եւեւ,  
ճուղի նման, մեզի չափ, առանց հացի, ճաշին եթ, լեռն ինար, դիսի  
դաշ, ինձի հետ, արևին դիմ, ծովին անդին, բացի թագմէ, անկէ  
զատ, մինչւ երկին, հօդ համար:

**Հրահանգ 185.** — Վերի նախադրութիւններուն ընկերացող  
բառերուն զոյական կամ դերանուն հոլովեալ կամ անհոլով ըլլալը  
եւ զոյականներուն յօդերը որոշեցէ՛ր բերանացի:

**Հրահանգ 186.** — Օրինակիցէ՛ր հետեւեալները:  
Դուն զի՛ր գրէ, դուն ձա՛ռ խօսիք, դուն թե՛ր կարդան. — Դու  
զի՛ր գրեցիք, դուն ձա՛ռ խօսեցիք, դուն թե՛ր կարդան:

Մենք զի՛ր գրեմ, մենք ձա՛ռ խօսեմ, մենք թե՛ր րե՛ր կարդան:

**Հրահանգ 187.** — Վերի օրինակներուն պէս բերանացի խո-  
նարհեցէ՛ր հետեւեալներուն հրամայական եղանակը:

Ճագ վառել, վար ծոյի, լար լուալ:

### ԴԱԼ. — ՄԱԿՐԱՅ

72. — Երբոր խօսքին մէջ բային գործողութեան ի՞նչ-  
պէս, ե՞րբ, ո՞ւր, ի՞նչ չափով կատարուելու պարագան  
հասկցնել ուզենք, հարի կ'ըլլայ ուրիշ տեսակ բառեր  
գործածել. օրինակ՝

Տիգրան մեկնեցաւ. — Ե՞րբ. — Տիգրան երեկ մեկ-  
նեցաւ.

Պատը փետ, — ի՞նչպէս. — Պատը յանկարծ փետ.  
Ես անօթեցայ, — ի՞նչքան. — Ես շատ անօթեցայ.  
Եկուր կեցիք, — ո՞ւր. — Հոս մկու, մէկդի կեցիք:  
Ս.յս խօսքերուն մէջ երեկ, յանկարծ, շատ, հոս,  
մէկդի բառերը իրենց քովի բայերուն զանազան պարա-  
գաները ցոյց կուտան:

73. — Ս.յս բառերը որոնք բայերուն քով դրաւելով  
կը ճշտեն գործողութեան ժամանակը, եղանակը, տեղը,  
չափը կամ ուրիշ պարագան, մակրայ կը կացուին:

**Հարցարան.** — Խօսքին մէջ բային գործողութեան պարա-  
գան ի՞նչ կերպով կարելի է հասկցնել, օրինակներ տուր եւ բա-  
ցատրէ. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի մակրայ:

**Հրահանգ 188.** — Ցետագայ խօսքերուն մէջ շեղազիք բա-  
ռերէն որո՞նք ածական են, որո՞նք մակրայ, որոշեցէ՛ք թերանցի:  
**Փոքրիկ Արամ ուշ պատկեցաւ,** կանուխ եղա. — **Սիրուն**  
նուարդ ի՞չ կը խօսի, շատ կ'աշխատի. — Ռւսուցիք սաստիկ պատ-  
ճեց թերոսա աշակերտենիր. — **Բարի տղան միշտ կը գովուի,** երբեք  
րո. — **Մթիս աւելուր յամբարար առաջացան.** կատադի վորորիկ  
մը փրաւ մէկէց, յորդ անձնել մը սկսաւ խոկոյն. — **Մենք բալ-**  
ծաներ կ'երեւեային հեռուանց. — **Խենդուկ Արսէն երբեմն կը**  
քեցիք. — **Բառերը որոշակի արտասանեցէ՛:**

**Հրահանգ 189.** — Վերի հրահանգին բայերը որոշեցէ՛ք բե-  
րանացի:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Գ.Ա.ՅԵՂ. ՈՒ Գ.Ա.ՌԵՆՈՒԿԱՅ

Ոչխարները վարախին մէջ ապահով կեցած էին:  
Սովորուկ գայլ մը եկաւ և վարախին շրաց սկսաւ  
գառնալ, պտափի: Անփորձ գառ-  
նուկ մը ներսէն գայլը տեսնե-  
նելով՝ հարցուց անոր. «—Ի՞նչ  
կը վիսուես այսեղ. — Թարմ  
իստ, պատասխանեց գայլը, ես  
քիչով գոհացող եմ. — Եթէ  
այդպէս է, ըստ գառնուկը,  
ես ալ գամ, իրարու հետ եղբօր  
պէս ապրինք և միասին ճարտ-  
պէս»: Ս.յս ըսելով գառնուկը ցատքեց վարախէն դուրս  
ուր գայլը զինք գիշատեց անվիշապէս:

**Խօսքակցութիւն.** — Ոչխարներն ո՞ւր կեցած էին. — Ի՞նչ է  
վարախը. — Ի՞նչ ըրաւ զայլը. — Գառնուկը ի՞նչ հարցուց զայ-  
լին. — Ի՞նչ պատասխանեց գայլը. — Գայլը խոտակեթ է. — Գառ-  
լին. — Ի՞նչ պատասխանեց գայլը. — Ցատոյ ի՞նչ պատահեցաւ. —  
Բնուկը ի՞նչ ըստ եւ ի՞նչ ըրաւ. — Ցատոյ ի՞նչ պատահեցաւ.  
Բնուկը համար խարուեցաւ զառնուկը:

**Հրահանգ 190.** — Օրինակեցէք վերի հատուածը եւ շեղա-  
զիք բառերէն նախարարութիւնները մէկ զիծով, մակրայները երկու  
զիծով ստորագծեցէ՛ք:

**Հրահանգ 191.** — Օրինակեցէ՛ք հետեւեանները:  
Թէ որ ես զիր գրեմ, թէ որ ես ձառ խօսիմ, թէ որ ես թերք  
կադամ. — Թէ որ մենի զիր գրեմ, թէ որ մենի ձառ խօսիմ, թէ որ  
մենի թերք կարգանի:

Թէ որ զուն զիր գրեմ, թէ որ զուն ձառ խօսիս, թէ որ զուն  
թերք կարգանի: — Թէ որ զուն զիր գրեմ, թէ որ զուն ձառ խօսիմ, թէ  
որ զուն թերք կարգանի:

Թէ որ ան զիր գրեմ, թէ որ ան ձառ խօսի, թէ որ ան թերք  
կարգանի. — Թէ որ ան զիր գրեմ, թէ որ ան ձառ խօսին, թէ որ  
ան թերք կարգանի:

**Հրահանգ 192.** — Վերի օրինակներուն պէս թերանացի խո-  
նարնեցէ՛ք հետեւեաններուն ստորագանական ներկան:  
Եկմ շինել, լաւ ապրիլ, կարօտ հոգալ:



### ԴԱՅՈՒՆ. — ՇԱՂԿԱՊ ԵՒ ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

74. — Երկու բառեր կամ երկու խօսքեր իրարու կապելու համար կը գործածուին ուրիշ տեսակ բառեր որ կոչուին շաղկապ. օրինակ՝  
Ուկին եւ արծաթը մետաղ են, բայց ուկին թանշ կազին է:

Ս.յս խօսքերուն մէջ եւ, բայց շաղկապ են. եւ իրարու կապած է երկու բառեր. բայց՝ երկու խօսքեր:

75. — Կամ մասնաւոր բառեր ալ որ ցաւ, վախ, ուայեն և ձայնարկութիւն. կամ որ և է յուզում յայտնելու կը ծաւ Ս.հ., ի՞նչքան քաղցր է կեանքը, բայց, աւաղ,  
շատ կարծ է:

Ս.յս խօսքերուն մէջ ա՛հ, աւա՛դ ձայնարկութիւն են:

**Հարցարան.** — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի շաղկապ. օրինայնարկութիւն. օրինակներ տուր:

**Հրահանգ 193.** — Բեկանացի օրոշեցէ՛ր թէ հետեւեալ խօսիութիւն շեղագիր շաղկապներէն որմ՞նը բառեր կը միացնին, որմ՞նը

Աշխատակր տղան կը փառաւրուի, խոկ ծոյլը կը պաժուի. — Արդարութիւնը ուշ կամ կանուխ երեւան լուզայ. — Մարմինը առողջ պահէ որ մեղոյ ալ սոսող ըլլաս. — Պատուկ՝ հայրդ ու մայրդ, վասն գինեն նեղի կեանի տուրին. — Գո՞հ եղիր վիճակիդ երէ կուզես երուել զայ:

**Հրահանգ 194.** — Յետազայ խօսքերուն պակասները լրացրէ՛ր վարի նախազութիւններէն յարմարներով:  
Չուկերը կ'ապրին չուրիմ . . . , մարդիկ կ'ապրին ցամաքի . . .

— Նաւը կը սուրա . . . մատահանցիս. — Ի՞նչ տարկերիւն կայ . . . զիշեր կրագայ. — Յօղը կը կեցաւ դրան . . . — Ցորեկն ծառին . . . ինչու:

Միշեւ, նմամ, վրայ, եսի, վար, առջեւ, միշ, դկայ:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀԱՅՈՒՅ ԳԻՐԸ

Գեղամ ու Վահրամ գալոցին մէջ կը խօսակցէին: — Գիտե՞ս Վահրամ, ըստ Գեղամ, թէ ո՞վ գտած է մեր լեզուին գիրերը: — Ա՛չ: — Ես գիտեմ. ուստուցիչն ըստ թէ Ս. Սահակ Հայրապետը և Ս. Մեսրոպ վարդապետը գտած են մեր լեզուին գիրերը: Եթէ գիր չունենայինք, պիտի չկրնայինք հայերէն գրել, կարդալ: Ուստուցիչն ըստ նաև թէ տղայ մը երբ գրել կարդալ սորփի, ամէնէն առաջ պէտք է որ ճանչնայ մեր առուերուն հեղինակները և երախտագիտութեամբ յիշէ անոնց անոնչը:



**Խօսակցութիւն.** — Ո՞վ զատ Հայոց գիրը. — Առանց զիրի ի՞նչ վիճակ կ'ունենայինք. — Տղաք ի՞նչ պարտին հայ տառերու հեղինակներուն հանդէպ:

**Հրահանգ 195.** — Օրինակեցէ՛ր յետազայ խօսքերը, ստորագծելով ճայնարկութիւնները:

Ո՛հ, շատ տրում եմ. — Այս, ցաւերս մի՛ բրեր. — Ո՛հ, յառաջ յակեցի. — Ախոնս, պատկերինը կրամցուի. — Բի՛շ, զիշ կը հոտի. յակեցի. — Ախոնս, պատկերինը կրամցուի. — Բի՛շ, զիշ կը հոտի. — Այս, սուրպի բան է. — Հօ՛, եղե՛ր, յակեցի. — Դէ՛հ, սիրուն ծիծունակ, հեռացի՛ր, բոի՛ր արագ:

**Հրահանգ 196.** — Լրացուցէ՛ր յետազայ խօսքերը, վարի մակրաներէն յարմարները զնելով:

Ժաւանակը . . . կ'անցնի. — Փիդը . . . կ'ապրի. — Սուս մի՛ ժասիմ . . . Աստուած . . . ենրկայ է. — Բարի անունը . . . կը խոսի . . . Աստուած . . . ենրկայ է. — Բարի անունը . . . կը խոսի. — Ենրկերդ . . . սիր. — Չար ընկերներ . . . կեցէ՛. — Նախ ժանի . . . զործէ. — Անի խաղաք . . . կործանած է. — Ամենիկացի ները . . . կը ճամփորդեն. — Անիւծը . . . կը մնենէր:

Ամենեւին, յաճախ, յախտեան, ապա, անենուեի, հնոու, սըրովին, շատոնց, արագորհն, անեղաբար, երկար:

**Օրինակ.** — Ժաւանակը լրացորէն կ'անցնի:

**Հրահանգ 197.** — Հետեւեալ խօսքերը լրացուցէք վարի բառերէն յարմար շաղկապներով:

Վազրը . . . աղիծը զիշափի կենդամիներ են. — Օձը սողուն է . . . սարեակը՝ բոյուն. — Դուրը կը սասի . . . օդը ցուրս ըլլայ. — Պառկեցայ . . . հիւսներ են. . . . ուսումը կը սիրէի, պարտի աշխատի. — Յանցամի գործեցիք . . . պիտի պատուիք. — Պիտի և որ անձեւն մոյսերը աճին. — Ազակը . . . հարուս է, . . . յի վայելքր:

Երբոր, ուրեմն, իւկ, եւ, որսկազի, որովհետեւ, երե, բայց, րկանեւ:

**Հրահանգ 198.** — Յետազայ խօսքերուն պարունակած բառերուն տեսակները որոշեցէք բերանացի:

Վարդն ու շուշանը բաղցարոյր ծաղիկներ են. — Պրուսայի մէջ չերմուկներ կան. — Մնեմ երեխ կարողիկու ունինք. — Դում թեղի օգնեց ուրիշն մի՛ վասահր. — Վայ, զոյսա կը ցայի. — Զմեռն անցաւ բայց ենին են. — Վահրամ ոչ եկաւ դպրոց եւ Տօրեկնը զամի զորդ ու. — Ո՞հ, շատ կը ցայիմ այդ արկածին վրայ. — Եյս աղջիկը չարամնի վարժուին հանեց զինք երկրորդ դասարանն. — Արևելսի յի կառուին են կը խաղար. կատուն յանկած ձանկունց անոր ձեռիք. — Եյս ենիշին համար:

### ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԶԵՄ Գ. ԽՏԵՐ ԻՆՉՈՒ

Զեմ գիտեր ինչո՞ւ ձմռոււան օրը  
Կը յիշեմ ես միշտ իմ խեղճ եղբայրը,  
Կը խորհիմ, արոկեօք չունի՞ ան կարիք,  
Հաց, միս, եղ ու փայտ, ունի՞ ան մուշտակ,  
Ամոնը է սոսնը, սանիքը չէ՞ ծակ. . . .  
Ու այսպէս ես միշտ ձմռոււան օրը  
Միտքս կը բերեմ իմ խեղճ եղբայրը:  
Ք. Ս. Մ. Ս. Ռ. - Ք. Ս. Թ. Ի. Պ. Ա.

### ԴԱՅ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

76. — Որ եւ է խօսք որ ամբողջ իմաստ մը կուտայ, կը կոչուի նախադասութիւն. օրինակ՝ Ժամանակը դրամ է:  
Մերոպակ գտաւ Հայոց գիրը:  
Ասմաք զատ զտա երկու նախադասութիւններ են:  
77. — Խօսքի մը մէջ ա'նչափ նախադասութիւն կայ որչափ որ գիմաւոր բայ կայ. օրինակ՝ Անամը թութի տերեւներով կը սնանի և կը մանամը թութի տերեւներով կը սնանի և կը պատրաստուի:  
Ան իր խողակը որմէ մետաքս կը պատրաստուի:  
Բ. Եւ կը մանէ իր խողակը.  
Գ. Որմէ մետաքս կը պատրաստուի:

**Հարցարան.** — Ի՞նչ է նախադասութիւնը, օրինակներ տո՞ւր. — Խօսքի մը պարունակած նախադասութեանց թիւը ի՞նչպէս կ'ողոշուի. — Օրինակով մը բացատրէ:

### ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ժ. Բ. Զ. Ա. Մ. Ա. Ն. Ո. Ւ. Կ.

Մանուկ մը պատուհանին առջեւ կը պատրաստէր իր դասերը, մինչ վայլուն արեւը դուրսէն զինք կը կը դասերը, «Բաւական չէ՝ կարդացածդ, ոտհաւիլէր ու կ'ըսէր. «Բաւական չէ՝ կարդացածդ», Տղան պատասխանեց արեւին. քի՞ ել, ակա՞ խաղերդ»: Տղան պատասխանեց արեւին. «Ո՞չ, պայծա՞ն արեւիկ, հիմա խաղալու միջոց չունիմ, Պէտք է որ առաջ դասերս պատրաստեմ»: — Պատուակտաք է որ առաջ դասերս պատրաստեմ:

միշտ այսպէս կ'ըսէր . «Յաւական չէ կարդացածդ , ոտքի ելիր , մկան խաղերդ» : Մանուկը թռչնիկն ալ պատասխան տուաւ . «Ո՞չ , սիրուն թռչնիկ , հիմա խաղաւու միջոց չունիմ , թո՞ղ որ դասերս վերջացնեմ» :

Մանուկը կարդաց ու գրեց , բոլոր գործերը աւարտեց , գիրքերը ժողվեց , դարակին մէջ դրաւ . ապա գէպի պարտէզ վաղեց ուրախ զուարթ և համարձակ ձայնով գոչեց . «Ո՞վ է զի՞ս հաւելրուլը» : Արեգակն այն ասեն անոր համար աւելի գեղեցիկ կը փայլէր , փոքրիկ թռչունը աւելի զմայելի կ'երդէր :

**Խօսակցութիւն .** — Մանուկ մը ինչո՞վ կը զրայէր . — Արեւն ի՞նչ ըստ իրեն . — Մանուկն ի՞նչ պատասխանեց . — Թռչնիկն ի՞նչ ըստ իրեն . — Մանուկը ի՞նչ պատասխան տուաւ . — Մանուկը դասերը վերջացուց , ի՞նչ ըրաւ . — Ի՞նչպիսի մանուկ մըն էր այս . — Ո՞րն աւելի նախապատիւ է , դա՞սը թէ խաղը :

**Հրահանգ 199.** . — Օրինակեցէ՞ք վերի ընթերցուածը , դիմաւոր բայերն ստորագելով եւ նախադասութիւններն իրարմէ զատելով ուղանոյեաց զիծերով :

**Հրահանգ 200.** . — Մէյ մէկ նախադասութիւն կազմեցէ՞ք յետապայ զյականներով :

Դորժաւոր , ադամանդ , կարիճ , շուշան , կառք :

**Օրինակ .** . — Դորժաւորը կ'աշխատի օրն ի բում :

**Հրահանգ 201.** . — Մէյ մէկ նախադասութիւն կազմեցէ՞ք յետապայ բայերով :

Ծագեցաւ , կը խաղար , պիտի նմէի , կը սերմանիր :

### ԳԱՂ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԷԱԿԱՆ ԵՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ

78 . — Նախադասութիւն մը առնուազն պէտք է որ պարունակէ երկու էական բառեր . Տեր բայի և բայ : Առանց ասոնց խօսք չի կազմուիր :

79 . — Նախադասութեան մէջ գտնուած միւս բառները աէք բային կամ բային իմաստը լրացնելու կը ուեր բային կամ բային իմաստը լրացնելու . օրինակ՝ ծառայեն և կը կոչուին անոնց լրացոցիները .

Վարդպապեալ եկաւ :

Ծերունի վարդպապեալ երէկ եկաւ : Վանքին ծերունի վարդպապեալ երէկ գիւղէն եկաւ :

Այս երեք նախադասութեանց առաջինը կը պարունակէ նախադասութեան մը միայն էական մասերը . բունակէ նախադասութիւնը մը միայն էական մասերը . բունակէ նախադասութիւնը երկորդին և Տեր բայի և բայ . նոյն նախադասութիւնը երկորդին և օրինակ՝ ծառայութին մէջ ընդլայնուած է լրացուցիչ բառերով . այսպէս :

Վանքին , ծերունի բառերը լրացուցին են վարդպապեալ վանքին :

Երէկ , զիւղէն բառերը լրացուցին են եկաւ բային :

80 . — Տէր բային երբոր անձնական դերանուն է , շատ անգամ յայտնի չի դրուիր . օրինակ՝

Երգեցէք , փոխանակ ըսելու՝ դուի երգեցէք :

Հաց կերայ , փոխանակ ըսելու՝ ես հաց կերայ :

Այս նախադասութեանց մէջ դուի , ես դերանուն աէք բայիները զօրութեամբ կ'իմացուին :

**Հարցաքանի .** . — Նախադասութիւն մը առ նուազն բանի՞ բառը նակելու է . — Նախադասութեան միւս բառերը ի՞նչ պաշպարունակելու է . — Նախադասութեան միւս բառերը մոն ունին , ի՞նչ կը կոչուին . — Օրինակներ տո՛ւր եւ բացատրէ՝ . ո՞ր տեսակ աէք բայիները կընան յայտնի չղրուիլ . օրինակներով բացատրէ :


**Հրահանգ 203.** — Որոշեցէ՞ք բերանացի հետազայ նախա-  
ղասութեանց էական մասերը (տէք բայի եւ բայ):

Անձրեւ եկաւ. — Կառապաճը կը մերակի մին. — Ենոյ երուանդ  
շատ կը ժամանայ. — Պարտէկին ծառը պիտի լորնայ. — Մ'նիմ գիւղը կը  
բնակիե՞լ. — Ենով շատ խորումէ հ. — Դուռ միշտ կը խնդաս. — Լեռները  
բարձր են. — Անքիւ ձուկեր կան ծովերուն մէջ:

**Հրահանգ 203.** — Վերի նախազասութեանց մէջ լրացուցիչ  
պաշտօն ունեցող բառերը որոշելով ստորագծեցէք:

**Հրահանգ 204.** — Յետազայ նախազասութեանց մէջ զօրու-  
թեամբ իմացուած զերանուն տէք բայիները զուէ՞ք եւ զրեցէ՞ք:

Շատ դրամ ունիմ. — Դասդ սորվեցա՞ր. — Կառով մեկնեցաւ. —  
Ուրախ ըլլաե՞լ. — Յոգներ եփ. — Ինձի՞ւ եկի՞:



ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Ա. Ա. ՌՈՒ. Ա. Ե. Ը.

«Սիրուն առուակ, ինչո՞ւ այդպէս  
Զորերն ի վար գուն կը շատապես.  
Ճամբարայիդ կէսն ըրիք արդէն,

իրիկուան կայ գեռ շատ ատեն.  
Ո՛հ, չե՞ս սիրեր խաղ ու բերկանք,  
Պահ մը կեցի՞ք, հետդ խաղանք» :

Առուակն ըստ ձորին մէջէն.  
«Խաղ ու բերկանք ինձ համար չե՞ն.  
Ինձ կը սպասեն անթիւ գործեր,  
Զիս խաղալու գուն մի՛ փորձեր:  
Ժամանակն է շատ թանկագին,  
Պէտք է փորձել եռանդագին» :

«Ինձ կը սպասեն քիչ մը հեռուն  
Մեծ անիւներ ջաղացներուն,  
Թօշնած խոսք, թումած ծաղիկ  
Ախ կը քաշեն ջուրիս զովիկ.  
Գառնուկներու ծարաւ խումբեր  
Զուր կը խնդրեն շուտ, անհամբեր» :

«Զուր կը խնդրեն առաստար  
Լուացարարն ու խոհարար.  
Այս ամէնուն պէտք է հարկաւ  
Ժամանակին համսիմ կարգաւ.  
Մնաս բարով, ազնիւ աղայ,  
Մինչեւ ծովը ինձ շատ գործ կայ» :

ԱՌՈԴԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԵՐ

Շեշտ

Պարոյկ

Երկար

Կ Է Տ Ե Ր

Ստորակէտ

Բութ

Միջակէտ

Վերջակէտ

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

(+)

ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐՈՒ ՊԱՏԿԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԵՒ

Եղանակի

Ուղ.

Հայց.

Սեռ.

Բացառ.

Գործիալ.

Վարդ

Վարդ

Վարդ

Վարդ

Վարդ

Վարդ

Յոզնակի

Վարդեր

Վարդերու

Վարդերէ

Վարդերով

ԿԱՆՈՆԱԿՈՂ ԶԵՒԵՐ

Ա. ԶԵՒ

Ուղ.

Հայց.

Սեռ.

Բացառ.

Գործիալ.

Ծով

Ծով

Ծով

Ծով

Ծով

Ծովեր

Ծովերու

Ծովերէ

Ծովերով

Բ. ԶԵՒ

Ուղ.

Հայց.

Սեռ.

Բացառ.

Գործիալ.

Գիտութիւններ

Գիտութիւններու

Գիտութիւններէ

Գիտութիւններով

Գիտութիւններ

Գիտութիւններու

Գիտութիւններէ

Գիտութիւններով

Գ. ԶԵՒ

Ուղ.

Հայց.

Սեռ.

Բացառ.

Գործիալ.

Օրեր

Օրերու

Օրերէ

Օրերով

Օրեր

Օրերու

Օրերէ

Օրերով

Ա. ԼՄՈՐԴՈՒԹԻՒՆ

ԳՐԵԼ ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍՈՀՄԱՆԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եղակի	ՆԵՐԿԱՅ	Եղակի
Ա. Դեմի Ես կը գրեմ	Մենք կը գրենք	
Բ. » Դուն կը գրես	Դուք կը գրէք	
Գ. » Սն կը գրէ	Անոնք կը գրեն	

Անցեալ անկատար

Ա. Դեմի Ես կը գրէի	Մենք կը գրէինք
Բ. » Դուն կը գրէիր	Դուք կը գրէիք
Գ. » Սն կը գրէր	Անոնք կը գրէին

Անցեալ կատարեալ

Ա. Դեմի Ես գրեցի	Մենք գրեցինք
Բ. » Դուն գրեցիր	Դուք գրեցիք
Գ. » Սն գրեց	Անոնք գրեցին

Բացարձակ ապառնի

Ա. Դեմի Ես պիտի գրեմ	Մենք պիտի գրենք
Բ. » Դուն պիտի գրես	Դուք պիտի գրէք
Գ. » Սն պիտի գրէ	Անոնք պիտի գրեն

Անկատար ապառնի

Ա. Դեմի Ես պիտի գրէի	Մենք պիտի գրէինք
Բ. » Դուն պիտի գրէիր	Դուք պիտի գրէիք
Գ. » Սն պիտի գրէր	Անոնք պիտի գրէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եղակի	Եղակի
Ա. Դեմի Ես գրեմ	Մենք գրենք
Բ. » Դուն գրես	Դուք գրեցէք

ՍՈՀՄԱՆԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Ա. Դեմի Ես գրեմ	Մենք գրենք
Բ. » Դուն գրես	Դուք գրեցէք
Գ. » Սն գրէ	Անոնք գրեն

Անկատար

Ա. Դեմի Ես գրէի	Մենք գրէինք
Բ. » Դուն գրէիր	Դուք գրէիք
Գ. » Սն գրէր	Անոնք գրէին

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք

Գրել

ՆԵՐԿԱՅ ընդունելութիւն

Գրող

Անցեալ ընդունելութիւն

Գրած, գրեր

Ապառնի ընդունելութիւն

Գրելիք, գրելու

Բ. ԼՅՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ԽՕՍԻԼ ԲԱՑԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍՍՀՄՍՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եզակի	Յոզնակի
Ա. Դեմք ես կը խօսիմ	Մէնք կը խօսինք
Բ. » Դուն կը խօսիս	Դուք կը խօսիք
Գ. » Ան կը խօսի	Անոնք կը խօսին

Անցեալ անկատար

Ա. Դեմք ես կը խօսէի	Մէնք կը խօսէինք
Բ. » Դուն կը խօսէիր	Դուք կը խօսէիք
Գ. » Ան կը խօսէր	Անոնք կը խօսէին

Անցեալ կատարեալ

Ա. Դեմք ես խօսեցայ	Մէնք խօսեցանք
Բ. » Դուն խօսեցար	Դուք խօսեցաք
Գ. » Ան խօսեցաւ	Անոնք խօսեցան

Բայարձակ ապառնի

Ա. Դեմք ես պիտի խօսիմ	Մէնք պիտի խօսինք
Բ. » Դուն պիտի խօսիս	Դուք պիտի խօսիք
Գ. » Ան պիտի խօսի	Անոնք պիտի խօսին

Անկատար ապառնի

Ա. Դեմք ես պիտի խօսէի	Մէնք պիտի խօսէինք
Բ. » Դուն պիտի խօսէիր	Դուք պիտի խօսէիք
Գ. » Ան պիտի խօսէր	Անոնք պիտի խօսէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզակի	Յոզնակի
Ա. Դեմք	—
Բ. »	Դուն խօսէ

ՍՏՈՐԱԴԱՍՈՎՈՒՄ ԵՂԱՆԱԿ

Եզակի	Յոզնակի
Ա. Դեմք	Ես խօսիմ
Բ. »	Դուն խօսիս
Գ. »	Ան խօսի

Անկատար

Ա. Դեմք	Ես խօսէի	Մէնք խօսէինք
Բ. »	Դուն խօսէիր	Դուք խօսէիք
Գ. »	Ան խօսէր	Անոնք խօսէին

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Անցեւոյք  
Խօսէլ

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՔԻՒՅ

Խօսող

Անցեալ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՔԻՒՅ  
Խօսած, խօսէլ

Ապառնի ԸՆԴՈՒՆԵԼՈՒՔԻՒՅ  
Խօսէլիք, խօսէլու

Գ. Լ ԾՈՐԴՈՒԹԻՒՆ  
 ԿԱՐԴԱԼ ԲԱՅԻՆ ԽՈՆԾՈՒՄԸ

ՍՍՀՄՍՆՍԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզրկայ	Եզրկայ
Ա. Դեմիֆ Ես կը կարդամ	Մենք կը կարդամնք
Բ. » Դուն կը կարդաս	Դուք կը կարդաք
Գ. » Ան կը կարդայ	Անոնք կը կարդան

Անցեալ անկատար

Ա. Դեմիֆ Ես կը կարդայի	Մենք կը կարդայինք
Բ. » Դուն կը կարդայիր	Դուք կը կարդայիք
Գ. » Ան կը կարդար	Անոնք կը կարդային

Անցեալ կատարեալ

Ա. Դեմիֆ Ես կարդացի	Մենք կարդացինք
Բ. » Դուն կարդացիր	Դուք կարդացիք
Գ. » Ան կարդաց	Անոնք կարդացին

Բացարձակ ապառնի

Ա. Դեմիֆ Ես պիտի կարդամ	Մենք պիտի կարդամնք
Բ. » Դուն պիտի կարդաս	Դուք պիտի կարդաք
Գ. » Ան պիտի կարդա	Անոնք պիտի կարդան

Անկատար ապառնի

Ա. Դեմիֆ Ես պիտի կարդայի	Մենք պիտի կարդայինք
Բ. » Դուն պիտի կարդայիր	Դուք պիտի կարդայիք
Գ. » Ան պիտի կարդար	Անոնք պիտի կարդային

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզրկայ	Եզրկայ
Ա. Դեմիֆ —	Մենք կարդամնք
Բ. » Դուն կարդա	Դուք կարդացէք

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եերկայ	Եերկայ
Ա. Դեմիֆ Ես կարդամ	Մենք կարդամնք
Բ. » Դուն կարդաս	Դուք կարդաք
Գ. » Ան կարդա	Անոնք կարդան

Անկատար

Ա. Դեմիֆ Ես կարդայի	Մենք կարդայինք
Բ. » Դուն կարդայիր	Դուք կարդայիք
Գ. » Ան կարդար	Անոնք կարդային

ՈՆՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք

Կարդալ

Եերկայ ընդունելուքիւն

Կարդացող

Անցեալ ընդունելուքիւն

Կարդացած, կարդացեր

Ապառնի ընդունելուքիւն

Կարդալիք, կարդալու

ՅԱՆԿ ԴԱՍԵՐՈՒԻ

	հա
Հեղուկն տարրերը . . . . .	8
Չայնտոր և բաղաձայն տառեր . . . . .	10
Խոսք և իր կազմութիւնը . . . . .	12
Խոսքին ուղղագրութիւնը . . . . .	14
Անուն կամ գոյական և ածական . . . . .	16
Յատուկ և հասարակ անուն . . . . .	20
Գոյականին յօդը . . . . .	22
Գոյականին թիւը . . . . .	24
Գոյականին հոլովը . . . . .	26
Հողովման սովորական ձեւը . . . . .	28
Դերանուն . . . . .	32
Անձնական դերանուն . . . . .	34
Դերանուններու հողովումը . . . . .	36
Որակական ածական . . . . .	38
Թուական ածական . . . . .	40
Ցուցական ածական . . . . .	42
Անորոշ ածական . . . . .	44
Բայ . . . . .	48
Տէր բայի կամ ենթակայ . . . . .	50
Բային թիւը . . . . .	52
Բային դէմքը . . . . .	54
Բային ժամանակը . . . . .	56
Բային խոնարհումը . . . . .	58
ԵՄ բային խոնարհումը . . . . .	60
Էական բայ և ստորոգելի . . . . .	62
Ներգործական բայ և սեռի խնդիր . . . . .	64

Նախադրութիւն . . . . .	68
Մակայ . . . . .	70
Շաղկապ և ձայնարկութիւն . . . . .	72
Նախադրասութիւն . . . . .	75
Նախադրասութեամ էական և լրացուցիչ մասերը . . . . .	77
Առողջանական նշաններ . . . . .	80
Հողովումներու պատկեր . . . . .	81
Ա. Իծորդութիւն .—Գ. ԲԵԼ բային խոնարհումը . . . . .	82
Բ. Իծորդութիւն .—ԽՕՍԻԼ բային խոնարհումը . . . . .	84
Գ. Իծորդութիւն .—ԿԱՐԴԱԼ բային խոնարհումը . . . . .	86

ՑԱՆԿ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐՈՒ

Բարի աշակերտը (պատկերագրութ) . . . . .	12
Ազնիւ ընկերը (» ) . . . . .	9
Ա. Խաստութիւնը (» ) . . . . .	11
Մեր դասարահը (» ) . . . . .	15
Զին և էջը (» ) . . . . .	17
Իմ ընտանիքս (» ) . . . . .	19
Իմ վարախա (» ) . . . . .	21
Հասկաքաղ աղջիկը (» ) . . . . .	25
Մատերը . . . . .	29
Բարի դաւակ մը (» ) . . . . .	31
Պառյոտ մը (» ) . . . . .	33
Մեր դպրոցը . . . . .	39
Անձրեւոս օր մը (» ) . . . . .	41
Մուկն ու ձին . . . . .	45
Պարտիզանը (» ) . . . . .	47
Զապէլն ու Ֆիտէլը (» ) . . . . .	49
Երկու մեզուները (» ) . . . . .	53
Ազուաւն ու աղուէսը (» ) . . . . .	57
Խելօք Դաւիթ . . . . .	63
Գային ու գառնուկը (» ) . . . . .	66
Հայոց գիրը (» ) . . . . .	71
Ժրաղջան մանուկը . . . . .	73

## ՑԱՆԿ ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

	Եշ
Թէեւ պզտիկ եմ . . . . .	13
Սիրածներա . . . . .	18
Փոքրիկ ապուշը (պատկերագարդ) . . . . .	23
Փոքրիկ քոյրերը (» ) . . . . .	27
Երբոր մանկիկ ենք . . . . .	30
Վարդաբոյր ծղօտը . . . . .	35
Աղջիկն ու թռչնիկը (պատկերագարդ)	37
Նարինջը (» ) . . . . .	43
Մաղիկներուն քունը . . . . .	46
Մարա . . . . .	51
Բարձիկը . . . . .	55
Նաւը (պատկերագարդ) . . . . .	59
Ծիծեռնակին . . . . .	65
Մանուկն ու թիթեռը (պատկերագարդ)	67
Հայրենի աղբիւրը . . . . .	69
Զեմ գիտեր լնչու . . . . .	74
Առուակը (պատկերագարդ)	78





2012483





# ԳՐԱՏՈՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ


Զամեաֆարշտր թիւ 20

## Կ. ՊՈԼԻՍ

Գագանձեան Յ.	—	Նոր Քերականութիւն արդի Հայերէն լեզուի, Տարր .	3.
»		Նոյն, Միջին Դասընթացք	6.
»		» Բարձր . »	7.
Պէտիկեան Ա. Կ.	—	Աշխարհ . Գործնական Քե- րականութիւն, Ա. Ճշնա	2.
»		Նոյն, Բ. Ճշնա	2.
Դուրեան Ե. Արժ.	—	Բառագիտութիւն կամ ութ մասունք լանի հոյ . Քերա- կանութեան (զբար .)	5.
»	»	Ինթացք ի զրոց բարբառ .	
»	»	Ա. արդի	5.
»	»	Նոյն, Բ. առքի	7.
Գափանամեան Ա.	—	Բառարան Հայկագնեան լեզ- ուի, զրաբարէ աշխարհա- բար, լոթ . 40, կաշի . 45.	
Նազարեան Թ.	—	Հաւաքածութնափր զրուած . 10.	
Գարազ-Դուրզին.	—	Ճաշակ ուկեղէն զպու- թեան, Ա. Բ. Հոր .	20.
Նուզարեան Մ.	—	Առձեռն Ֆրանս-Հայ . լու- սարան, ըստ կազմի 25, 27, 30.	

ՔԵԶ ՕՐԷՆ ԱՄԱՐԼՈՅ ՊԻԾԻ ՅԱՆՉՆԱՌԻ

Բնողարձակ Նամականիք ընտանեկան-տահարական և  
առձեռն տամարակալութիւն



ԳԻՆ Յ ՂՐՇ.